

ՀԱՅՆԱԶԱՐ ՔԻՕԹԱՀԵԱՆ

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ԴՊՐՈՑԵՆ ԴՈՒՐՍ

ԿԱՄ

ԾԱՌԱՆԵՐ ԻՆՉՊԵՍ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԵՆ
ԻՐԵՆՑ ԶԱԻԱԿՆԵՐԸ

(ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵԱՆՔԵ ԱՌԵՌՈՒԱԾ ԶՈՒԱՐՃԱԼԻՔՆԵՐՈՎ)

ԲԱՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- 1) Ի՞նչ պիտի ընեն մեր մանուկներ ամառուան ամիսներուն:
- 2) Ի՞նչպէս վարուիլ անհանդար մանուկին հետ:
- 3) Մանուկներուն կարեւորութիւն տանք:
- 4) Վախր ընտանեկան կրրուքեան մէջ:
- 5) Անկեղծ ըլլանք մանուկներու հանդէպ:
- 6) Ի՞նչ ընենք զղայնա մանուկները:
- 7) Ի՞նչպէս ներկայացնել զ'Աստևած մանուկներուն:
- 8) Ի՞նչպէս վարուիլ բարկացան մանուկին հետ:
- 9) Ի՞նչպէս կրնանք մանուկները բաղամավարութեան վարժեցնել:
- 10) Տունը դպրոցին գործակիցը:

Տպարան — Գրատուն «ՆՈՐ ՈՐ»

Ա. Թ է Ն Ք

1934

370.1

Բ - 43

ՀՀ Հայոց Յիշեած Ցաւզացութեան
Հ. Քերաբեան

ԵԱՀՆԱԶԱՐ ՔԵՈԹԱՀԵԱՆ

2802-10

370.1

Բ - 43

ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ԴՊՐՈՑԵՆ ԴՈՒՐԸ

ԿԱՄ

ԾՆՈՂՆԵՐ ԻՆՉՊԵՍ ԴԱՍԻԱՐԱԿԵԼՈՒ ԵՆ
ԻՐԵՆՑ ԶԱԻԱԿՆԵՐԸ

(ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ԱՌԱՋԱԿԱՇ ԶՈՒԱՐՑԱԼԻՔՆԵՐՈՎ)

ԲԱՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- 1) Ի՞նչ պիտի ընեն մեր մանուկներ ամառուան ամիսներուն:
- 2) Ի՞նչպէս վարուիլ անհանդատ մանուկին նես:
- 3) Մանուկներուն կարեւորութիւն տանք:
- 4) Վախր ընտանեկան կրօւրեան մէջ:
- 5) Անկեղծ ըլլանք մանուկներու հանդէպ:
- 6) Ի՞նչ ընենք ջլայնոս մանուկները:
- 7) Ի՞նչպէս ներկայացնել զ'Ասուած մանուկներուն:
- 8) Ի՞նչպէս վարուիլ բարկացոս մանուկին նես:
- 9) Ի՞նչպէս կրնանք մանուկները խաղաքարութեան վարժեցնել:
- 10) Տունը դպրոցին զործակիցը:

Տպարան — Գրատուն «ՆՈՐ ՕՐ»

Ա. Թ. Է. Ն. Ք.

1934

AUG 2013

95.328

ԵՐԿՈՒ ԽԾԱՔ

«Բաւ չ'է մարդոց ըսել. պէտք է
կրկնել, յետոյ երեքնել. մաս-
կութիւնը չգիտեր լսել, երի-
տասարդութիւնը չուզեր մտիկ
ընել, ծերութիւնը չկրնար, միտք
պահել»:

Մի բանի բարեկամներու բելադրութենեն խաչալերուած, եւ միանգամայն Հայ
ժնողներու համես ծառայութիւն մը մասուցանելու առաջդրութեամբ, լոյս կ'րա-
ծայենք բնանեկան դասիարակութեան ուրիշ 1933ի ամրան տեղույս «Նոր Օր» օրա-
թերին մէջ երեցած յօդուածաւրի, այժմ «Ծննդներ Խնջղիս ԴԱՍՏԱՐԹԿԵ-
ԼՈՒ են Խրեն ԶԱԿԱԿՆԵՐԻ» ընդհանուր խորագրավ:

Աւելորդ է բոլ թէ ներկայ աշխատաւրիւնը մասնուկներու ընտանեան դաս-
իարակութեան նման խիս կենսական հարցի մը մի բանի երեւյթները միայն կը
ներկայացնէ եւ նետեւարաւ հեռի է լիակատար եւ ամրողական ուսումնասիրու-
թիւն մը ըլլաէ. այսու ամենայնիւ, կը սիրենք յուսալ թէ ծննդներ եւ չափանասներ,
մասնաւորաւ մայրեր, պիտի ուզեն հոս տրուած խոնար բելադրութիւնները զած-
նականապէս կիրարիկ իրենց զաւակներուն նետ ունեցած առօտեայ յարաբերութիւն-
ներուն մէջ, այսպէսով պատասխով զանոնք հոգիավ ու սրավ մեծ, եւ նկարագրով
առողջ կառուցուածքի տէր ամենաներ:

Մեր կարծիքով, խկական դասիարակութիւնը, իր հոգեւոր, բարյական, մը-
տաւու և միզիկական առումով, կ'սկսի ՏՈՒՆԵՆ, հոն է որ մասնակր հիմք կը դնէ
իր նկարագրին, ծնունդ կուտայ իր զաղափառներուն եւ իշեալներուն, եւ զինք օրջա-
պատող իշեռուն ու անձեռուն բարձար սպառուրիւններուն եւ ազգեցութիւններուն
համաձայն կը պատրաստով Վ.Յ.ԼՈՒԿԸ ՏԻՊԱՐ ՄԱՐՄԻ. ըլլալու դժուարին եւ փա-
փուկ պարտականութեան համար:

Սուրագծեցնեն «ՏԻՊԱՐ ՄԱՐՄԻ», բանզի կը հաւատանք թէ մարդկային
ընթերութիւնը, եւ մասնաւորաւ մեր բազմաշաշաւ ծովագուրդը ուս մը բանեւէ
աւելի պէտք ունին ԽԿԿԱԿՈՆ ՄԱՐՄԻ, Վ.Յ.ԸՆԵԼԻ, Պ.Յ.ԽԵՆԵ, ՇԲՁԱՀԱՅԵԱՅ,
ՅԱՐԱՏԵԽԵԼ, եւ ԳՈՐԾՈՒՆԵԱՅ անձեռու որոնք կարուան ապրիլ ժամանակի
պահանջներուն համաձայն, եւ ոչ միայն յարմարի իրենց միջակայրին, այլև ազնուա-
ցքնել ու բարձրացնել այն համալիր որոնք անդամներ ըլլալու սահմանաւած են:

Այս բոլորին մէջ պատասխանաւորութեան մածագոյն բաժնը կ'իմայ ծնողնե-
րու եւ չափանասներու վրայ, բանզի անձնին ու իրենց առօտեայ կենցազավ, խո-
ւենով, զաղափառներով, ու նիս ու կազով պիտի սպառուեն փարչիկները, ու դպրու-
թիւն անոնց առժումներուն ու հակումներուն եւ առաջնորդն զանոնք օքսա-
կար կամ վասարեր նամբով: Առ հասարակ, մասնակներ, զիտակցարաւ կամ ան-
գիտակցարաւ հակամէտ են ընդօրինակելու իրենց մեծերուն, մասնաւորաւ ծնող-



Հ 110-70

Եերուն, շարժումները, խօսքերն ու բնդիանուր վարուելակերպը: Ուստի չափահասներու կ'իյնայ լրջուեն խարհիլ այս մասին, ոււշադիր ըլլալ իւնենց, մանուկներու վրայ բռդելով տպաւուրիւներուն, եւ ջանալ առաջնորդել զանոնք խօննմ եւ իմաստուն միջոցներով: Ապագայի դղումը օգուտ չ'ունենար: Մանուկներու «Ո.Յ.Ս ՕՐ» լաւագոյնս ոգտագործելով, ապահոված կ'ըլլանց անոնց «Վ.Ա.Դ.»:

Դիտենք թէ տրամադրութիւնը առ դժուար է մեր մանուկներուն պէտք եւ դաձ խնամքն ու հոգածուրիւնը բնձեւնել, սակայն առ բաներ կան որոնք ԿՐՆԱՆՔ ընել երեւ երեւ ՈՒԶԵՆՔ, ԿԱՄԵՆԱՆՔ, եւ մեր փոքրիկներուն առողջ անման ու զարգացման նախանձախինիր ոգի մը ցայց տանք:

25 Օգոստոս, 1934
Աթէնք.

ՇԱՀՆԱԳԱՐ ՔԷՅԹԱՀԵԱԾ

Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԸՆԵԽ ՄԵՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ ՍՄԱՌՈՒԱՆ ԱՄԻՍՆԵՐՈՒԻՆ

Ամազերջի փայլուն եւ բազմազան հանդիսութիւնները բազիզը կը դնեն գպրոցական ամառնային արձակուրդներուն: Ա՛ւասիկ մանուկները անզամ մը եւս կը յանձնուին ծնողներու ամբողջական խնամքին ու բարոյական պաշտպանութեան. նկատի ունենալով գաղթակայաններու խճողուած ու հակառողջապահիկ պահանները, նաև այն տեսակ մը անբարոյիկ մթնոլորտը, որով շնչնէ ստիպուած են մեր մանուկները, կը հարցնենք. ի՞նչ պիտի ընեն մեր հարիւրաւոր աշակերտները երեք երկար ամիսներու ընթացքին, ինչով պիտի զբաղին, ի՞նչ ազդեցութիւններու ենթակայ պիտի ըլլան, ի՞նչ հակումներ ու փափաքներ պիտի կազմեն եւ ո՞ր առտիճանի իմացական, բարոյական ու ֆիզիքական վերելքներ պիտի ունենան:

Անշուշտ երջանիկ են այն քիչերը որոնք բախտը պիտի ունենան գիւղագնացութեան երթալու իրենց ծնողներուն հետ, եւ այսպէսով քիչ շատ զերծ մնալու գաղթակայաններու վատ ու ճնշիչ ազդեցութիւններէն:

Ուրիշներ թերեւս լուրջ ու դաստիարակուած ծնողներու խընամքին տակ եւ վայելու ընակարաններու մէջ մնալով կարող պիտի ըլլան պաշտպանուիլ ապականիչ ազդակներու դէմ։ Սակայն ընչ որ ալ ըլլայ, մեր մանուկներուն մեծ մասը ստիպուած պիտի ըլլայ արձակուրդը անցնել գաղթակայաններու փոշոտ փողոցներուն ու նեղիկ խրճիթներուն մէջ:

Այս կը նշանակէ թէ մեր գպրոցականները պիտի մնան ծնողներու անմիջական հսկողութեան եւ պատասխանատուութեան տակ, թէ, գիտակից հայրերու եւ մայրերու պարտականութիւնը պիտի ըլլայ հսկել իրենց զաւակներուն վրայ որպէսզի անոնք ամառուայ արձակուրդներու ընթացքին զերծ մնան վտանգներէ, չար ու մոլորեցուցիչ ընկերներու ազդեցութենէն եւ այսպէսով պահեն այն բոլոր շինիչ եւ օգտակար գաղափարները, բարի յատկութիւններն ու զգացումները, որոնք կ'ստանան գպրոցէն:

Լուրջ ու միանգամայն դժուարին խնդիր մըն է այս եւ պատշաճ է որ ծնողներ ու չափահամներ խորհին այս մասին: Ահաւասիկ բաւական երկտր ժամանակամիջոց մը զորս պէտք է լաւա-

գոյնս օգտագործել։ Երբ մանուկները զբաղած են դպրոցին մէջ ի՞ռենց դասերով եւ այլ պարտականութիւններով, վախճալու պատճառ մը չ'ունինք, սակայն երբ անոնք բոլորովին պարապ կը մնան առանց ողութեան եւ հսկողութեան, այն ատեն է որ վտանգը, զանազան մոլութիւններու եւ յոոփ բարքերու դիմակին տակ, կ'ըսպառնայ անոնց մատաղ հոգին ու սիրտը եղծանել։

Հսկեն մեր զաւակներուն վրայ իրենց պարապոյ ժամերուն մէջ, եւ այն ատեն մասամբ մը փրկած կ'ըլլանի զանոնի։

Կ'ընդունինք թէ արուած պայմաններով դժուար է գոհացուցիչ արդիւնքներ սպասել, գիտենք հաւ ծնողքին նիւթական ու բարոյական դժուարութիւնները, եւ սակայն ի ինդիր մեր մանուկներու առողջ դաստիարակութեան եւ բարոյական կառուցուածքին, պարտաւոր ենք մեր կարելի ուժերը՝ ի սպաս դնել որպէսզի հայ դպրոցականները ամառուայ ընթացքին, ինչպէս նաեւ ուրիշ ատենունք, մտքով, սրատով ու հոգիով բարձր, առողջ եւ ազնիւ նկարագրի տէր անհատներ մնան։

Ի՞նչ կրնանք ընել այս ուղղութեամբ։

Մի քանի համեստ թելադրութիւններ ահա, որոնք կրնան օգտակար ըլլալ մանուկները տան մէջ հսկելու եւ առաջնորդելու գործին մէջ։

Ա. — Մանուկները ի բնէ անհանդարտ աշխոյժ ու գործունեայ են, կ'ուզեն շարժիլ, խաղալ, գործել, բան մը ընել, գործ մը արտադրել, եւ ձիշտ այդ պատճառով անոնք ամենուրեք շարժման մէջ պիտի ըլլան։ Մեր ծնողներէն շատեր անտեսելով այդ պարագան, կ'ուզեն անբնական եւ ոչ մանկավարժական միջոցներով հանդարտութեան հրաւիրել իրենց զաւակները։ Սակայն պէտք է զիտաւոր բոլոր զսպողական միջոցները, սպառնալիքները, վախ, ձևել եւլու, գոհացուցիչ արդիւնքներ չ'տալէ զատ մանուկները կ'ընեն անհազանդ, ըմբռուտ, դիւրագրդիր եւ կեանքի պահանջքներուն դիմագրաւելու անկարող անհատներ։

Փոխանակ մանուկները անշարժութեան դատապարտել ջանալու, ինչ որ տնկարելի է, օգտագործենք անոնց մէջ գտնուող թաքուն կարելիութիւնները, գործ, աշխատանք, զբաղում, պարտականութիւններ տանք անոնց։ կան այնպիսի փոքր ծառայութիւններ, նոյնիսկ տան մէջ, զոր մանուկներ սիրայօժար պիտի կատարեն եթէ մինք կարենանք զիրենք ու զիդ հասկնալ եւ ըստ այնմ գոհացնել։ Ծատ փոքր մանուկներու համար հայթայթենք խաղալիքներ փայտականներէ, առուփերէ եւ ուրիշ առարկաներէ բաղկացեալ,

տանք անոնց անկիւն ալ տան մէջ եւ թող անոնք ընկերներով լսաղոն ու զուարձանան։

Բ. — Այն հայրերը որոնք արհեստաւորներ կամ առեւտրականներ են եւ ունին իրենց սեփական խանութիւնները, կրնան իրենց զաւակները միասին տանիլ եւ զանոնք վարժեցնել գործնական կեանքի, միշտ խոհեմ եւ գոյոյ միջոցներով։ Այն պարագային երբ կարելի չ'ըլլայ այս առաջարկութիւնը այս ձեւով իրագործել, ծնողներ կրնան իրենց զաւակները յանձնել վատահելի արհեստաւոր բարեկամներու կամ ազգականներու։

Գ. — Կարելի է նաեւ մանուկները յանձնել արդէն իսկ գոյութիւն ունեցող մարզական եւ այլ պատանեկան միութիւններու, պայմանաւ որ այս կազմակերպութեանց վարիչները գիտանան պատանիները լաւագոյնս առաջնորդել, զարդացնելով անոնց մէջ ձեռներէցութեան, եւ ծառայութեան ոգին։ Երբէք թելադրելի չէ, որ ամառուան այս տաք օրերուն մանուկները իյնան այնպիսի խաղերու ետեւէ որոնք կրնան իրենց ֆիզիքականը քայլքայել։ Զափառութիւն ու ընտրութիւն՝ նոյնինկ խաղերու մէջ, անհրաժեշտ են։

Դ. — Նկատելով որ գործի բերմամբ հայրեր առ հասարակ բացակայ կ'ըլլան տունէն, պարտականութեան մեծագոյն բաժինը կ'իյնայ մայրերուն վրայ, որոնք լաւ կ'ընեն տնական խել մը աշխատանքները կրծառելով եւ զանց ընելով, նուիրուելու համար իրենց զաւակներուն հակողութեան կարեւոր գործին։ կարելի է մանուկները զրաղեցնել զանազան պատմութիւններով, երգերով, խաղերով եւ իրենին ալ իրենց իսկ զիտացանները կրկնել տալով։ Անհրաժեշտ է նաեւ որ մայրեր հսկեն իրենց զաւակներուն մաքրութեան, ճաշերու կանոնաւորութեան եւ կանոն այն անպատճութիւնները եւ վտանգները, որոնք յաճախադէպ են զաղթակայաններու մէջ։

Ե. — Օգտուիլ զանազան կազմակերպութեանց կողմէ հաստատուած ամառնային վարժարաններու ընձեռնած բարիքներէն։ Հոն մանուկները պիտի ստանան լստ բաւականի առողջ զաստիարակութիւն, պիտի ըլլան հսկողութեան տակ, եւ փողոցներու փոշիէն ու թիւն կառողջապահիկ կեանքէն զերծ մնալէն զատ, պիտի սորվին նաեւ խաղեր, երգեր, պատմութիւններ։ եւ ուրիշ օգտակար զիտելիքներ։

Զ. — Օգտագործել թաղին աղջիկներն ու տղաքները, երբեմն յանձնելով անոնց խնամքին փոքր թուով մանուկներ, որպէսզի միասին խաղան, գործեն եւ զրոնուն։ Առահովաբար, շատ մը չափահաս դպրոցականներ ուրախ պիտի ըլլան այս կերպով օգնելով

իրենց թաղի փոքրիկներուն, առաջնորդելով զանոնք ուղիղ ճամբով և ներշնչելով անոնց բարձր, վսեմ ու ազնիւ գաղափարներ:

Սյսօրինակ ուրիշ միջոցներ ծնողներ իրենք ալ կրնան խորհիլ եւ օգտագործել կարեւորը աչալուրջ, խոհեմ եւ ծնողական պարտականութեան լիովին գիտակից ըլլալն է: Քիչ մը աւելի զոհողութիւն, քիչ մը աւելի ճիղ ու խոհեմութիւն, եւ ահա մեր մանուկներուն առողջ աճման ու դարդացման մեծապէս սատարած պիտի ըլլանք:

— Եօթնամեայ Օննիկ իր մամուն. «Աս տարի Կաղընտին ինծի ի՞նչ նուէր պիտի տաս նայիմ»: «Երբոր խելօք կենաս՝ պիտի տամ, վերջէն կ'իմանաս»: — «Զէ, հիմակ ըսելու ես որ գիտնամթէ կ'արժէ՛ խելօք կենալս:»

—————o————

— Մայրը, «Յիշէ՛ առածը, թէ ով որ շատ կը սիրէ՛ շատ կը պատժէ»: Տղան. «Մայրիկ, դուն չե՞ս կրնար քիչ մը պակաս սիրել զիս...»:

—————o————

Շաքար ու խելք. — Մայրիկ, ինծի կտոր մըն ալ շաքար տայիր, տուածդ ինկաւ: — Ուր: — Գրպանիս մէջ...:

—————o————

«Տղա՛ս, 100 փարայի պօնպօն կ'ուզես, բայց տուած դրամը չ'անցնիր, անգլիական է»: — Դուն ալ անգլիական պօնպօն տուր ինծի...»:

—————o————

Հայրը. — «Ո՞րն է, տղաս, ինքնաշարժի մը ամենէն վտանգաւոր մասը»: Տղան. «Ինքնաշարժը քշողը:»

ԻՆՉՊԵՍ ՎԱՐՈՒԻԼ ԱՆՀԱՆԴԱՐ ՄԱՆՈՒԿԻՆ ՀԵՏ

Անցեալ օր ականատես եղայ պարզ միջադէպի մը որը կ'արժէ հոս ներկայացնել: Մայր մը իր երեք տարեկան զաւակը հանդարտեցնելու եւ լուցնելու համար իր ձեռքը գտնուած գաւազանով կ'սպանար ու պոռալով կ'ուղէր խեղճ պղտիկը անհոգի, անշարժ էակի մը վերածել. փոքրիկը սոսկումէն ու ձայներու ժխսրէն ազդուած՝ բոլորովին սմքած, կծկտած էր անկիւն մը եւ չ'էր համարձակէր ոնւէ շարժում մը ընել կամ ձայն մը հանել: Կը հարցնենք: Արդա՞ր է որ մայր մը այս ձեւով վարուի իր զաւկին հետ, եւ յետոյ, այս է մանուկները մեծցնելու եւ անոնց ուղղութիւն ու դաստիարակութիւն տալու կերպը:

Դժբախտաբար գեռ կան մայրեր ու հայրեր որոնք կ'անգիտանան մանուկներու հոգեբանութիւնը, անոնց աճման ու զարգացման պարագաները եւ ըստ իրենց, անոնց անհանդարտ ու չար ըլլալուն հիմնական պատճառները, եւ կը զիմեն այնպիսի միջոցներու որոնք սահմանուած են ապարդիւն մնալու եւ մանուկները վախկոս ու կեմքի պայքարը յաջողութեամբ տանելու անկարող էակներ դարձնելու:

Շատ անդամ մանուկներու հետ մեր ունեցած յարաբերութեանց մէջ կ'ակընկալենք որ անոնք մեզի պէս խորհին, մեզի պէս զգան, մեզի պէս դատեն ու մեզի պէս գործեն: Կ'ուղինք որ անոնք հասկնան մեր ցաւերը, նեղութիւնները ու մասնակից ըլլան մեր հոգեկան, իմացական ու ֆիզիքական վերիվայրումներուն: Ահաւասիկ աններելի սխալ մը զոր պէտք է դարձանել ի շահ մեր մանուկներուն ապադային եւ անոնց առողջ աճման եւ ուղիղ դաստիարակութեան:

Ամէն ոք կ'ընդունի թէ կան մասնաւոր աճման շրջաններ ուրոնց մէջէն բոլորս ալ կ'անցնինք մանկութենէն մինչեւ չափաւասութիւն: Արդ, մանկական շրջանի ամենացայտուն յատկանիշերէն մէկն է փիզիֆական շարժոււթը: Մանուկը կ'ուղէ իր ձեռքերն ու ստքերը միշտ զբաղած պահել, իրերը չօշափել, բռնել, վազել, բան մը ընել: Մի միայն տեսնելով ու լսելով չի գոհանար. կարծես զգայարանքներու միջոցաւ ստացած բոլոր տպաւորութիւնները իր մկաններէն դուրս կ'արտահանուին:

Ֆիզիքական շարժումները դիպուածի մը արդիւնք չ'են. բը-
նութիւնն է որ կը գործէ մանուկին մէջ եւ թոյլ կուտայ որ ան-
այս կերպով մտաւորապէս եւ ֆիզիքապէս զարդանայ:

Ֆիզիքական շարժումներն ու գործունէութիւնները առաջին
վեց տարիներուն եւ անկէ վերջն ալ մանուկին էական պահանջնե-
րէն մին կը կազմէն. այս շրջանին աճումը կ'ըլլայ արագ, մանուկը
մարմնով ու հասակով կը զարդանայ եւ իր նկարագրին հիմերը կը
դնէ: Նոր փորձառութիւններ եւ ծանօթութիւններ կը հաւաքէ եւ
իր շրջապատի իրերուն աստիճանաբար նշանակութիւն եւ իմաստ
տալ կ'սկսի. մանուկին ֆիզիքական շարժումներուն պատճառները
պէտք է փնտուել բուն խսկ իր բնական կառուցուածքին մէջ:

Մանուկը ստիպուած է շարժիլ ու գործել որովհետեւ իր մէջ
ունի ուժ, կենսունակութիւն, եւ այս ուժն ու կենսունակութիւնը
կ'ուզեն աղատ արձակուել, ունէ ելք մը գտնել, եւ միակ բնական
մէջոցը ֆիզիքական շարժումներն են:

Նոյնպէս մանուկը ստիպուած է շարժման մէջ ըլլալ, որով
հետեւ շրջապատուած է առարկաներով, ձայնիրով, զանազան ապա-
ւորութիւններով եւ բնականաբար իր զգայարանքներուն միջոցաւ-
պիտի պատասխանէ արտաքին ազդեցութիւններուն, տիոած առար-
կան պիտի բռնէ կամ պիտի շօշափէ, պիտի դառնայ այն կողմը ուր-
կէ ձայն մը կը լսէ, եւ պիտի խաղայ իր շօշափած առարկաներուն
հետ:

Մանկան բնագրները, որոնք որոշ ձեւերով զգալու եւ գոր-
ծելու բնածին յատկութիւններ են, ինչպէս նաև իր գաղափարնե-
րը ու խորհուրդները, որոնք մանուկին համար շարժում կը նշա-
նակն, կը մղեն զինքը գործունէութեան եւ շարժման:

Այսպէս ուրեմն կը տեսնենք թէ մանուկին հոգեկան, մտա-
ւոր ու բարոյական զարգացման համար իր ֆիզիքական շարժում-
ները որքան անհրաժեշտ են, եւ երբ մենք կը փորձենք զսպողա-
կան միջոցներով զրկել մանուկը իր ամենատարական իրաւունքն, որն է շարժման միջոցաւ աճիլ ու զարգանալ, սխալ եւ վնասաբեր
ուղղութեան մը հետեւած կ'ըլլանք:

Մանուկը միշտ շարժման մէջ պիտի ըլլայ. այս չի նշանակեր
սակայն թէ անոր գործունէութիւնը ու շարժումները առանց հա-
կակշռի եւ առանց ուղղութեան պէտք է մնան: Եեր պարտականու-
թիւնը պիտի ըլլայ ոչ թէ արգիլել մանուկը շարժելէ, եւ սեղմում-
թիւնը պիտի ըլլայ ոչ թէ արգիլել մանուկը շարժելէ, եւ սեղմում-
թիւնը պիտի ըլլայ ոչ թէ արգիլել մանուկը շարժելէ, եւ սեղմում-
թիւնը պիտի ըլլայ ոչ թէ արգիլել մանուկը շարժելէ, եւ սեղմում-

զոց մը որով ան կարենայ իր մէջ գտնուող ոյժին ու կենսունա-
կութեան ուղիղ ելք մը զանել:

«Մի՛ ըներ» ըսելը կացութիւնը չի փրկեր, եթէ կ'ուղենք որ
մանուկը սխալ եւ վնասաբեր արարքի մը մէջ չ'գտնուի ցոյց տանք-
անոր այնպիսի գործ մը, այնպիսի զբաղում մը որ աւելի օգտակար
եւ աւելի դաստիարակիչ ըլլայ: Մանուկին իրաւունքն է շարժիլ,
խաղալ, ցատկել, զբունուլ, գործել. մեղի կը մնայ առաջնորդել
զինքը որպէսզի ան ընտրէ օգտակարը, լաւագոյնը եւ ուղիղը:

Դրական կերպով մօտենանք մանուկին, ծեծը, սպառնալիքը
եւ պոռչառքը մէկդի ձգելով ջանանք զինքը այնպէս մը ուղղու-
թեան բերել որ բնաւ չ'զգածուի, չի վիրաւորուի եւ վախի ազգե-
ցութենէն զերծ մնայ: Վայրկեանի տպաւորութեան տակ չ'մնանք,
տեսնենք մանուկին կեանքը իր ամբողջութեանը մէջ եւ ըստ այնմ
շարժինք:

Ենթադրենք թէ տղայ մը ցեխերուն մէջ վրան գլուխը կ'աղ-
տառէ: փոխանակ անոր պոռալու «ինչո՞ւ ցեխին հետ կը խաղաս» ւ
«ինչո՞ւ վրադ կ'աղտոտես», «հիմակըքեզ պիտի ծեծեմ» «մի՛ ըներ»
եւայլն, նոյն պահուն խորհիլ ուրիշ օգտակար բանի մը վրայ եւ
ըսել. «Տղաս, զաւակս, եկուր քեզի հետ պտոյտի երթանք», կամ
«քեզի թուղթ մատիտ տամ պատկերներ գծէ» կամ «սա ամանը
տամ, ինծի քիչ մը ջուր բեր ազբիւրէն» եւայլն:

Ահաւասիկ տղայ մը որը քար կը նետէ պատուհանի ապակի-
ներուն. զինքը այս վնասաբեր արարքէն ետ կեցնելու լաւագոյն
միջոցը պիտի ըլլայ թելադրել հաճելի խաղ մը, օգտակար եւ հրա-
պուրիչ պարտականութիւն մը. մայրը նոյն պահուն կրնայ ըսել,
«Եկուր քեզի մուրճ մը եւ զամ մը տամ սա պատուհանին ինկած
փայտը գամէ»:

Ինչպէս ըսինք, մեր պարտականութիւնը պիտի ըլլայ մա-
նուկին շարժումներուն ու գործերուն ուղղութիւն տալ, եւ ոչ թէ
արզիւել մանուկը գործելէ, շարժելէ կամ խաղալ:

Ծնողներ համոզուելու են թէ երբէք չ'են կրնար մանուկը
անշարժութեան դատապարտել, քանի որ անշարժ մնալը տղուն հա-
մար տառապիլ պիտի նշանակէր: Մեծ հեղինակ մը կ'ըսէ. «Մի՛ ար-
գիլը այն բանը որ չես կրնար արգիլել»: մեր մշտակեւ ամի ը-
ներները, տղուն մէջ կը ստեղծեն ապստամբ ու անհնազանդ բը-
նաւորութիւն մը, Ընդհակառակը, երբ մանուկին շարժումները ու
գործերը կը թելադրուին ծնողքին կողմէ, անդիտակցարար հնա-
զանդութեան ոգի մը կ'ստեղծեն անոր մէջ:

«Մի՛ ըներցի տեղ դնենք «ըրէ՛» կամ «ընե՛նք»։ ծեծին, արգելքին եւ սպառնալիքին տեղ օգտակար գործ, զբաղաւմ եւ առաջնորդութիւն։ Տա՛նք մանուկներուն յարմար միջավայր մը, եւ կանչենի այն բոլոր դժուարութիւնները։ մեր իմաստով «վատ արարքները», «չարութիւնները» որոնց կրնայ հանդիպիլ մանուկը։

Մանուկը նկատենք ոչ թէ պարզ առարկ այ մը, անշունչ իր մը, այդ մարդ մը, անձ մը, անհատականութիւն մը, աճելու եւ զարգանալու անսահման կարելիութիւններով օժտուած, եւ ըստ այնմ վարուինք անոր հետ։

ՀԱՅՐԸ Պետիկը լուցկի գնելու կը դրկէ։ Վերադարձին կը հարցնէ.

— Պետիկ լուցկիները լա՞ւ են։

— Այո, հայրիկ, բոլորն ալ փորձեցի։

— = 0 = —

Փոքրիկն Օննիկ աղուոր երազ մը տեսած ըլլալով առտուն կը պատմէր մամային. յանկարծ՝ կը շուարի «Ետքը ի՞նչ եղաւ» ձայնելով. — «Ես ի՞նչ գիտնամ, ձագուկս, կը յարէ մայրը։ — «Պէտք է որ զիտնա՛ս, դուն ալ ներկայ էիր երազիս մէջ...»։

— = o = —

Պետիկը. — Պարոն մսավաճառ, խնդրեմ ինծի օխայ մը կարծը միս տուր։

Մսավաճառ. — Կա՞րծը։ ինչո՞ւ։

Պետիկը. — Որովհետեւ եթէ կակուղ ըլլայ, հայրիկս ամբողջը ինքը կ'ուտէ։

ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹԻՒՆ ՏԱՆՔ

«Նայէ՛, մայրիկ, ի՞նչ գեղեցիկ ձեռագործ մը շինեցի։ Տե՛ս թէ լւա չ'կ՞մ աշխատած»։

Այսպէս կ'ըսէր սիրուն աղջնակ մը իր մօրը, ցոյց տալով լաթի կտոր մը որուն վրայ գոյնզգոյն ծաղիկներ ասեղնագործած էր։ Փոքրիկը բնականաբար կ'սպասէր որ մայրիկը անմիջապէս պատասխանէր իրեն, առնէր ձեռագործը, հիանար անոր վրայ. եւ քաջալերէր իր ժրաջան աղջիկը. սակայն հակառակը պատահեցաւ։ Մայրը, որ գրացի կնոջ մը հետ խօսակցութեան բռնուած էր, երբէք կարեւորութիւն չի տուաւ իր զաւկին խօսքերուն, թերեւս չի լսեցալ, եւ շարունակեց իր «շատ կարեւոր» խօսակցութիւնը։ Փոքրիկը քանից կրկնեց իր խնդրանքը եւ վերջապէս յաջողեցաւ սօրը ուշադրութիւնը իր վրայ հրաւիրել. մայրը սակայն, փոխանակ միքանի անուշ բատերով չնորհաւորելու կամ խրախուսելու իր աղջենակը սաստիկ յանդիմանեց զայն, իր խօսակցութիւնը ընդհատած ըլլալուն համար, պոռաց անոր երեսն ի վար, եւ ձեռագործը առնելով պատուհանէն դուրս նետեց։ Ուշադրութեամբ դիտեցի փոքրիկ աղջկան շարժումները, նշմարեցի այն յուսախարսութեան և վիրաւորանքի զգացումները որոնք յայտնապէս նկարուած էին իր մանկական դէմքին վրայ։ Մի քանի վայրկեան վերջ երբ մայրը առանձին մնաց եւ ուզեց իր աղջկան հետ խօսիլ, տեսաւ թէ ան քաշուած անկիւն մը լուռ ու անձայն կուլար։ Վիրաւորուած էին փոքրիկ աղջկան զգացումները եւ իւրայատուկ արժանապատուութիւնը։

Այս շատ աննշան միջադէկին մէջ հոգեբանական եւ մանկավարժական խիստ կարեւոր կէտ մը կայ, որը կ'արժէ ծնողներու եւ չափահաներու լուրջ ուշագրութեան յանձնել։

Մանուկները առ հասարակ ուրիշներու ըրածները, խօսածները եւ զանազան շարժումները դիտել եւ լսել կը սիրեն. մեծ հետաքրքրութեամբ եւ աշխատութեամբ կը հետեւին բոլոր անոնց, որոնք գեղեցիկ եւ զարմանազան առարկաներ կը շինեն, ինքնաշարժ կամ կառք կը վարեն, կը նկարեն, կ'երգեն, կը նուագեն, թատեռական նէրկայացումներու կը մասնակցին, եւլն։

Սակայն մանուկներուն խանդավառութիւնն ու եռանդը հոսկանգ չ'առներ։ Անոնք ոչ միայն կ'ուզեն ուրբիշներու ըրածները

կամ ըսածները ըմբոշինել, այլ նաև կը փափաքին միեւնոյն բաները իրենք ալ կրկնել. անոնք կ'ուզեն բան մը շինել, բան մը արտադրել, եւ որքան ալ ծիծաղելի ըլլան անոնք իրենց այս ջանքերուն մէջ, կ'ուզեն ուեւէ կերպով նմանիլ եւ նմանեցնել ուրիշներուն ըրածները:

Մանուկները քայլ մը աւելի առաջ երթալով, կ'ուզեն որ իրենց ըրածներուն, արտադրած գործերուն, խօսածներուն ուրիշներն ալ ուրախակից ըլլան: Կը փափաքին որ իրենց ընկերները կամ ծնողները տեսնեն թէ իրենք բան մը ըրած են, կամ կ'ընեն, եւ այս կերպով կը ջանան ուրիշներու ալ ուշադրութիւնը հրաւիրել իրենց գործերուն վրայ եւ մնձերուն կամ խաղընկերներուն դովասանքին եւ քաջալերական խօսքերուն արժանանալ,

Այս զգացումը այնքան զօրաւոր է մանուկներուն մէջ, որ երբ անոնք աննկատ կ'առնուին չափահաններու կողմէ, քանի մը փաղաքշական կամ սիրազեղ խօսքերով չ'են քաջալերուիր իրենց գործերը, արտադրութիւնները, որքան ալ ճղճիմ եւ աննշան ըլլան անոնք, այլ ընդհակառակը կը յանդիմանուին ու կը պատժուին չափազանց կը վշանան, կը յուսալքուին եւ կ'զգածուին, իրենց խանդն ու եռանդը կը մարի, այն ինքնաստեղծ եւ ձեռներէց ոպին, որը ծնունդ պիտի տար աւելի մեծ գործերու եւ իրենց նկարագրին ու արտադրական կորովին հիմները պիտի դնէր, կը բթանայ, կը տկարանայ, եւ թերեւս վասարեր ուղղութիւն մը կ'ընդգրկէ:

Եթէ կը փափաքինք որ մեր զաւակները լաւագոյն կերպով պատրաստուին վաղուայ կեանքի պայքարին համար, ըլլան ինքնատիպ, ձեռներէց, ստեղծագործող եւ անկախ գաղափարներու տէր անհատներ, այժմէն քաջալերելու ենք զիրենք իրենց աննշան, եւ ուակայն մեծ կարելիութիւններով լեցուն գործերուն մէջ, դրուատելու եւ փառաբանելու ենք զանոնք իրենց զէպի բարին, գեղեցիկը կը ու ճշմարիսը առած գողղոջուն քայլերուն եւ թոփչքներուն մէջ, որպէսզի անոնք ուժ առնեն, արագացնեն իրենց վերասլաց արշաւանքը, ընդլարձակեն իրենց մտաւոր, բարոյական եւ հոգեկան հորիզոնը եւ պատրաստուին մեր ժողովուրդին օգտակար, հանճարեղ եւ բազմակողմանի ընդունակութիւններով օժտուած առաջնորդները ըլլալու:

Մանուկներու երեւակայութիւնը միշտ գործունէութեան մէջ է: Անոնց ձեռքերն ու միւս զգայարանքները անընդհատ բան մը ծրագրելու կամ բան մը ընելու եռեւէ են, անոնք մեղ՝ չափահան կուգան հարցումներով այս կամ այն առարկային կամ ա-

ոօրեայ զէպքերու շուրջ, կուգան մեղ իրենց ինքնահնար պատմութիւններով, երգերով, պուպրիկներով եւ ուրիշ խաղալիքներով, մեզմէ զովաբանութիւն, հիացում եւ քաջալերութիւն կ'ակնկալեն, կ'ուզեն որ մենք իրենց հարցումներուն բացատրութիւններ տանք, ըսնք իրենց երգերը, պատմութիւնները, արտասանութիւնները եւ մանաւանդ ձեռքերնիս առնենք իրենց յօրինած խաղալիքները եւ չնորհաւորենք զիրենք այս յաջողութեանց համար: Այսօրինակ պարագաներու մէջ շատ մը ծնողներ սովորութիւն ունին չեխելու կամ յանդիմանելու իրենց զաւակները եւ բնաւ կարեւորութիւն չ'տու անոնց խօսքերուն եւ խնդրանքներուն:

Ինչպէս զերը տեսանք, այս կերպով երկու տեսակ չարիք գործած կ'ըլլանք, նախ մանուկներու արժանապատուութիւնը, ըզդացումները եւ եսը կը վիրաւորենք, երկրորդ՝ անոնց մէջ նոր արմատներ արձակող ձեռներէցութեան, ինքնօգնութեան եւ ինքնաստեղծ ոդին կը մեռցնենք կամ կը ջլատենք:

Այս կրկնակ պատճառները նկատի ունենալով, ծնողներ պարտին զգուշանալ փոքրիկ մանուկները յանդիմաներէ կամ չեխելէ անոնց հարցումներուն կամ ամենափոքր խնդրանքին համար, եւ ամէն կարելի միջոցներով չանալու են քաջալերել անոնց ամենափոքր յաջողութիւնները, եւ այս կերպով առաջնորդել զիրենք ուղիղ եւ դրական ճամբով որպէսզի անոնք առաւել եւս զարգանան եւ յառաջդիմեն: Յանդիմանութիւն, ծեծ, եւ անտարբերութիւն հակառակ արդիւնք՝ պիտի տան:

Չ'մոռնանք որ մանուկներու զգացումները, երեւակայութիւններ եւ ապրած աշխարհը տարբեր են մերիններէն, չենք կրկնար անկատել որ անոնք մեզի պէս խարհին, մեզի պէս գործն եւ հասկրնան մեր ցաւերն ու զժուարութիւնները, եւ ըստ այնմ վարուին մեզի հատ: Մինչեւ որոշ շրջան մը պարաւոր ենք վարուիլ անոնց հետ մանուկներու պէս, գոհացնելու ենք անոնց բաղձանքներն ու հետաքրքրութիւնը եւ այսպէսով առաջնորդել զիրենք ընական ճամբով:

Կարեւորութիւն տանք մեր զաւակներուն գործերուն, խօսքերուն, հարցումներուն, չի վիրաւորենք զանոնք, այլ ամէն կերպով քաջալերենք զիրենք իրենց ձեռք բերած յաջողութեանց համար:

Այս ընելով երբեք չի պիտի զղջանք:

ՎԱԽԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Շատ անդամ ծնողներ իրենց զաւակները դաստիարակելու եւ ուղղութեան բերելու համար կը գործածն զանազան միջոցներու ոմանք լուրջ եւ խոհեմ կերպով յղացուած, ուրիշներ հապճեպ, ան-նպատակ եւ վասարեր: Այս միջոցներէն մի քանին կ'օգտագործեն բուն իսկ մանուկը ինքը, անոր հակումները, բնազդները, փա-փաքները, երեւակայութիւնը, յուզումները եւ այսպէսով հակազդե-լով մանկան վրայ, կ'աշխատին դայն զսպել եւ հնազանդութեան հրաւիրել:

Մանկան մէջ ի նպաստ կամ ի վեաս իրեն շահագործուող ե-րեւոյթներէն մին է վախը:

Ի՞նչ է վախը,

Վախի զգացումը բնական կերպով գոյութիւն ունի մարդոց եւ անսառուներու մէջ, այս զգացումը նպատակ ունի տկար արա-րածները բնազդաբար պաշտպանելու վտանգներու եւ զանազան ա-նակնկալներու դէմ: Մասնաւորաբար մանուկը, իր փիզիքական, մտաւորական, դատիլու եւ տրամաբանելու սահմանափակ կարողու-թեան պատճառաւ, շատ վախկոտ է, իր վախի զգացումներուն շը-նորհի ստիպուած է զգուշաւոր եւ շրջահայեաց վերաբերում մը ունենալ զինք շրջապատող իրերուն, մարդոց եւ ուրիշ բնական ե-րեւոյթներու հանգեպ:

Այս տեսակէտով վախը պէտք է նկատել օգտակար եւ ար-ժէքաւոր բնազդ մը: Ծնողներ իրենց զաւակներուն այս օրինակ վախները պէտք չէ անտեսեն, ծաղրեն կամ անարգեն: Վախը մա-նուկին համար բնտկան երեւոյթ մըն է, կարգ մը պատճառներու անմիջական հետեւանքը: Երբ մէկը ինքինքը վտանգի մը մէջ կ'զգայ, բնականաբար վախի զգացումը կը ծնի իր մէջ:

Ինչպէս ըսինք, մանուկներու կարգ մը վախները իրականին մէջ օգտակար են. Մանուկը կը վախնայ մութէն, օտարականներէն, բարձր ձայններէն, արագ շարժող առարկաներէն, բարձր տեղերէն եւն: Իրաքանչիւր պատահարին մէջ մանուկը ինքինքը կը պաշտպանէ եւ բնազդաբար զերծ կը մնայ վտանգներէ եւ անհանոյ


անակնկալներէ: Օրինակի համար, մանուկը մութէն բնազդաբար վախնալով, զիշեր ատեն չ'փորձեր սանդուխներէն վար իջնել առնէն դուրս կամ զանազան վնասութեան կատարել կատարել եւ այսպէսով հաւանական վտանգներու դէմ: Նոյն-պէս օտարականներու դէմ իր զդաշած վախը զինք զերծ կը կացու-ցանէ անոնց հետ յարաբերութեանց մէջ մանելէ եւ աւապէսով ան-ձարձններու հաւանական տարափոխիկ հիւանդութիւններէն, յոտի բարքերէն եւ չար դիւաւորութիւններէն հեռու կը մնայ:

Ուրիշն կը տեսնենք թէ վախը իր բնական կամ բնազդական սահմանին մէջ ունի մանաւոր արժէք մը եւ օգտակարութիւն մը: Այս իմաստով չ'նչք կրնար մանուկը վախնալէ արգիլել ստիպել զայն որ չի վախնայ այս կամ այն երեւոյթէն, պատժել եւ կամ սաստել զայն, առ առաւելն հակամարդկային է: Մանուկին վա-խերը մասամբ մը փարափելու տուածին քայլը, անոնց առև տուող պատճառները մէջտեղէն վերցնելն է: Նոյնպէս մանուկին վախները չէ կարելի ամբողջովին արմատախիլ ընել, այլ կարելի է զանոնք բարեփոխին չնորհիւ աստիճանական զարգացման, բացատրութիւն-ներու, լուսաբանութեանց եւ գուրգուրոտ խնամքի:

Բացի բնազդական վախէն, մանուկը ունի նաև իր փորձա-ռութեանց չնորհիւ ձեռք բերուած վախներ, որոնք նոյնպէս կարելի է օգտակար նկատել: Հոս բնութիւնը ծնողներուն օդնութեան կը համար սորվեցնելով մանուկներուն կարգ մը բնակներէ վախնալու միջոցը եւ արժէքը: Օրինակ, երբ փոքրիկը կը մօտենայ կրակին և ձեռքը կ'այրէ, բնականաբար պիտի զգուշանայ երկրորդ անգամ այդ տեսակ քայլ մը առնելի: Կամ սուր զործիքի մը հետ խաղալով մա-տը կը վիրաւորէ եւ կ'զգայ թէ ուրիշ անգամներ պէտք չէ ձեռք դպցնել արջօրինակ առարկաներու:

Կարգ մը իմաստուն ծնողներ իրենց զաւակներուն քանից ազդաբարելէ եւ կրակին հետ խաղալու վլասները թուելէ յետոյ, իրենց հակողութեան տակ թոյլ տուած եւ որ անոնք խաղան լուց կիմ կամ կրակին հետ եւ ձեռքերնին այրելով փորձառաբար կրակէ հեռու մնալ սորվին: Երբեմն այս մէթուար աւելի օգտակար կը թուի ըլլալ, քան թէ տրուած պատուէրները, ազդաբարութիւնները եւ սպառնալիքները: Լաւ է որ մանուկը իր մորթին վրայ զգայ կարգ մը արաբներու վլասաբեր հետեւանքները, այսպէս ան աւելի ըզ-դոյշ եւ շրջահայեաց պիտի ըլլայ եւ չ'պիտի փորձէ կրկնել միեւնոյն սխալները:

Կայ նաև ուրիշ անուանվագիւմ որը կաշելի է անդնական, ՀՀՍ Բիблиոթեկա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



երեւակայտան եւ սխալ հասկացողութեանց արդիւնք նկատել։ Այս կարգի վախերուն է որ ծնողներու մասնաւոր ուշադրութիւնը կը հրաւիրենք, որովհետեւ մեծ մասով իրենք իսկ են պատասխանաւուն այսօրինակ վախերու առաջ դալուն։ Մանուկները արդէն իսկ իրենց Երևակայութեան և արտաքին ազգեցութիւններու բերմամբ ծնողնդ կուտան զանազան վախերու, ասոնց վրայ կ'աւելնայ նաև ծնողներու յօրինած զանազան վախերը, որոնք մանուկները կ'ընեն վախկոտ կասկածամիտ եւ բարոյապէս տկար արարածներ։

Ծնողներ բացարձակապէս կը սխալին երը կը փորձեն իրենց զաւակները արուեստական վախի ազդեցութեան տակ կրթել եւ անոնց չարութիւններուն առաջքը առնել, Միակ մեթուը, որմէ չափահաններ եւ ծնողներ զգուշանալու եւ վախնալու են, վախի մերուն է։ Հակառակ որ կ'ապրինք քանակորդ դարու լուսաւոր բարիքներուն մէջ, տակաւին կը յամաւինք հակամանկավարժական եւ վնասարեր մէթուններով կրթել մեր զաւակները։

Ծնողական վախը մանուկը հնազանդութեան եւ պարկեցտութեան չի կրնար առոջնորդել։ Վախի մէթուը շատ շատ կրնայ ժխտական արդիւնքներ ճեռք բերել մանուկին բարոյական կրթութեան մէջ։ Վախի ազդեցութեամբ մանուկը շատ անգամ կը զրկուի ծնողական անկեղծ եւ սիրալիք յարաբերութենէն։ Ծնողներ իրենց զաւակներուն ամենալաւ բարեկամներն են, եւ երբ այս բարեկամութիւնը վախի ազդեցութեան տակ կը խզուի, մանուկները իրենք զիրենք կզգան օտար, կ'ստիպուին ստել, կեղծել եւ առ երեսս բարի եւ հնազանդ երեւնալ։ այս տեւական եւ հիմնական դարման մը չէ երբէք։ Երբ մանուկը կը նշմարէ իր մօրը խոժոս եւ բարկացոտ դէմքը, կը լսէ անոր խոպոտ ձայնը, իր վախէն ճշմարիտ, կընէ և ճշմարիտը կը խոստովանի։

Եթէ քիչ շատ խելահաս մանուկ մըն է, կը տեսնէ թէ իր ծընողքը զինք վախով կը կառավարեն եւ ուստի առ երեսս հնազանդ եւ խելօք ձեւանալով կամ ստելով սպառնալիքներէ եւ վախերէ ազատ կ'ըլլայ։ այս ձեւով տղան կ'իյնայ սխալ եւ վնասարեր ճամբու մէջ։

Տեսեր եմ քանի հայրեր ու մայրեր, որոնք իրենց խոժոս երեւոյթով, գոսում գոչումով իրենց զաւակներուն անուշ ժըպիտը ու շէն ու զուարթ արամազրութիւնը տիրութեան, վշտի եւ ան ու սարսափի փոխակերպած են, այսպէսով մեացնելով անոնց մէջ ինչ որ բարի է ու գեղեցիկ, ինչ որ մանուկները պիտի մզէր ինքնազիտակցութեան, ձեռներէցութեան եւ կեանքի պայքարին։

Ծնողներ, յօդուտ հայ ընտանիքին, հայ ժողովուրդին եւ Քարդկային ընկերութեան, չի վախցնենք մեր փոքրիկները, մէկդի նետենք այն շարք մը սպառնալիքի եւ վախի զէնքերը որոնք մեր սիրասուն զաւակները խամրեցնելէ զատ ուրիշ բանի մը, են ծառայեր։ Թողունք այլեւս սա պապուլաները, ծանօթ ու անձանօթ դեւերը, ստիկանները, բժիշկները, նոյնիսկ քահանաները, և Աստուած ինքը։ բացարձակապէս հրաժարինք զանոնք ահաւոր, չը եւ վնասակար հակներ ներկայացնելէ։ Զերբաղատենք մանուկները այս մեծ մզաւանջէն, ազատութիւն չնորհնենք անոնց եւ ընդգրկենք դրական օգտակար եւ շինիչ մէթու մը։ Սպառնալիքի տեղ գնենք սէր, գուրգուրանք, բարեկամութիւն, սրոցաւ համբերութիւն, վախի քաղաքականութեան տեղ նուիրուինք գործակցութեան, ծառայութեան եւ զոհաբերութեան ողին մշակելու գործին։

Շատ անգամ կը լսնէք մայրեր որոնք իրենց զաւակները հանդարտեցնելու համար կ'ըսնեն։ Շեթէ խելօք չի կենաս, ստիկանը քեզի բանտ պիտի տանիք կամ չհիմա բժիշկը, պապուլան եւ չես զիտեր որ դեւը պիտի անցնի եւ քեզ պիտի առնէ տանիք եւլուն։

Ինչո՞ւ համար ստիկանին, բժիշկին կամ պապուլային միջոցաւ վախցնենք մեր զաւակները, Ընդհակառակը, հոս մեղ կը ներկայանայ դաստիարակչական սքանչելի պատեհութիւն մը։ Փոխանակ ստիկանը ներկայացնելու իրբեւ վախնալիք եւ վնասակար անձ մը, հասկցնենք մեր մանուկներուն թէ, ան օրէնքի պաշտօնեայ է, թէ, ան կը գործէ մեր հանգստեան, ապահովութեան համար, եւ թէ, փոխանակ անկէ քաշուելու կամ կասկածելու, գործակցելու ենք անոր հետ որպէսզի ան եռանդով ու դիւրութեամբ իր պաշտօնը ի գործ զնէ։ Նոյնպէս փոխանակ բժիշկը որպէս թշնամի կամ վնասարեր մէկը ներկայացնելու, բացարենք թէ ան մեր ամենէն մեծ բարեկամն է, թէ ան մեր առողջութեան հօգ կը տանի եւ կ'ուզէ որ մենք հիւանդութիւններէ ու ցաւերէ զերծ մնանք եւլուն։ Գալով կրօնքի պաշտօնեային եւ Աստուածոյ, ծնողներ իրենք խորհին այդ մասին։ Իսկ սա դեւերը, պապուլաները որքան շուտ մէջտեղէն վերնան, այնքան աւելի մեր զաւակները քաջ, սրտոտ, և ինքնագիտակից կը զառնան։

Ինչպէս ուրիշ պարագաներու տակ, վախի խնդրոյն մէջն ալ ծնողաց ընելիքը պիտի ըլլայ դրական ճամբուն հետեւիլ, ջանալ լուսարաննել իրենց զաւակները, խոնհմութեամբ վարուիլ անոնց ժանկական վախերուն հետ եւ ոչ միայն այդ վախերը հետզնետէ

ժամատեց եւ բարեփոխել, այլեւ մեթոտիկ կերպով մէկդի վանեռ արդէն խկ գոյութիւն ունեցող արուեստական վախերը. այս կերպով մանուկներու մէջ ստեղծելով նոր եւ անկեղծ ոգի մը:

Հեռու պահել մանուկները վախի ազդեցութենէն: Տունին մէջ բէ այլուր, այս թող ըլլայ կարգախօսը հայ ծնողներու:

— Մայրէկ, դուն ալ ինծի պէս կը սիրե՞ս պատմութիւն մըտիկ ընծլր: — Այո զաւակս: Ահա՛ քեզի հատ մը որ շատ կարծէ... «Ատենօք ջուրի շիշ մը կար եւ ես երէկ կոտրեցի զայն...»:

— o —

Մայրը. «Քաղաքավար մարդիկ չեն յօրանջեր, սիրելիս»: Տղան «բայց աւելի քաղաքավար մարդիկ ուշադրութեան չեն առներ, մայրիկ»:

— o —

Հայրը. «Յիշ՝ միշտ, ողաս, որ աշխարհի մէջ կան բաներ՝ դրամէն աւելի արժող»: — «Այո, բայց դրամ պէտք է զանոնք գնելու համար :

— o —

— Կնքահայրը՝ 5 տարու Սիրարփին, «Նայէ՛, քեզի շաքար ու շոքոլա եմ բերեր, բայց զացած ատենս պիտի սամ»: Սիրարփի «Հիմա գնա»:

— o —

Վեց տարու Բերկուկ՝ իր մօրկան «ըսէ՛ նայիմ, մամա, մարդիկ երբ կը մեռնին»: «Երբ որ, աղջիկս, Աստուած պապան կանչելու ըլլայ»: — «Ես քենէ զատուիլ չեմ ուզեր, իմին անուշի՞կ մամաս, երբ Աստուած պապան զիս կանչելու ըլլայ՝ խուլ կ'ըլլաս... դուն ալ ինծի պէս ըրէ, մամա»:

ԱՆԿԵՐԾ ԸԼԱՆՔ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒ ՀԱՆԴԵՊ

Մեր զաւակներուն ապագայի երջանկութիւնն ու նկարագրի գեղեցկութեան չափանիշը կախում ունին իրենց ներկայ ապրելակերպէն եւ աճման ու զարգացման պայմաններէն:

Ինչ չափով որ ծնողներ հոգ տանին իրենց զաւակներուն ուղիղ եւ առողջ դաստիարակութեան նոյն չափով անոնք պիտի ըլլան ապագայ հայ սերունդին վստահելի, պարկեշտ, գործունեայ և ուժեղ անհատականութեան տիրացող անդամները: Մէկ խօսքով, ինչ որ այսօր ցանենք անոնց մատաղ հոգիներուն, բարախուն սրտերուն եւ մշտարթուն մտքերուն խորը, նոյնը պիտի հնձենք վաղը: Ասիկայ ապացուցուած ճշմարտութիւն մըն է, կը խորհինք, եւ կարեւոր, մեր ժողովուրդին ապագայի տեսակէտէն:

Խնդրին մէկ մասը միայն պիտի չօշափենք այսօր, մէջտեղ գնեսվ հետեւեալ հարցը:

Պէտք է որ մանուկներու հետ մեր ունեցած առօրեայ յարաքերութեանց մէջ անկեղծ եւ պարկեշտ կեցուածք մը ունենանք, այս կերպով ջանալով զանոնք ըստ կարեւոյն ճշմարտութեան տեղեակ պահել, եւ եթէ այո, ինչ աստիճանի անկեղծ ըլլալու ենք, ու ինչ պէտք է ըլլայ մեր նպ տակը. եւ շարժառիթը:

Այս հարցը մէջաեղ դրինք, որովհետեւ տեսանք թէ շատ մը ծնողներ եւ չափահասներ, իրենց զաւակներուն հանդէպ ուղիղ եւ ճշմարիտ վերաբերում չունին: Կարգ մը խնդիրներու շուրջ պատիպատ եւ խուսափողական պատասխաններ կուտան, երբեմն ալ պարզապէս կը խարեն զանոնք, այսպէսով պատճառ ըլլալով որ անոնք մոլորին, թիւր ըմբռնումներու տէր ըլլան եւ իրենց ծնողաց հանդէպ անորոշ եւ ոչ վստահելի կեցուածք մը ունենան:

Շատ անգամ ծնողներ իրենց զաւակները հանդարտեցնելու, անոնց աղմուկէն, չարութենէն, եւ տաղտուկէն խուսափելու եւ թերեւս իրենց աշխատութիւններուն եւ հանդիներուն մէջ առանձին մնացու հաւատ կը խարեն իրենց զաւակները: Ասիկա պարկեշտ վարուելակերպ մը չէ եւ բացարձակապէս վասարեր մեր, եւ մեր զաւակներուն գաստիարակութեան եւ նկարագրին, մանաւանդ եթէ

նկատի ունենանք թէ մեր գործը մանուկներու հետ է, թէ, անոնք աճման եւ ձեւաւորման շրջանի մը մէջ կը գտնուին եւ թէ ինչ տրպաւորութիւն որ տանք անոնց, այնպէս պիտի մեծնան ու զարգանան։ Զգոյշ ըլլանք ուրիմն մեր թողած տպաւորութիւններուն եւ աղեցութիւններուն մէջ։

Խնդրին ծիծաղելի կողմը այն է որ, շատ անգամ մանուկներ տեղեակ կ'ըլլան ճշմարտութեան, կ'զգան թէ խարօւած են եւ իրենց անմեղունակ պարզութեամբ կը բողոքեն, կամ ուղղակի իրենց ծըռողացը երեւին կուտան այն անարդարութիւնը, որուն զոհը եղած են։

Ահա ասիկ մայր մը, որ կը պատրաստուի հանդէսի մը կամ ներկայացման մը երթալ։ Որպէսզի իր զաւակները միասին չի տանի եւ ինքզինքը ազատ զգայ, պարզապէս կը խարէ զանոնք, ըսելով թէ բժիշկին կ'երթայ եւ թէ չուտով պիտի վերադառնայ։ Յաջորդ օրը սակայն, մայրը տեսակ մը պարծանքով եւ յաղթականութէն կը խոստովանի իր զաւակներուն թէ, խարած է զիրենք եւ թէ ինք չէ գացած բժիշկին այլ ներկայացման։ Բայք, խնդրեմ, ի՞նչ պիտի զգան պլատիկները նոյն պահուն։

Ուրիշ անգամներ ծնողներ կ'ըսեն այնպիսի բաներ որոնք ճշմարտութեան չեն համապատասխաներ եւ միմիայն նպատակ ունին իրենց զաւակները խարեւ Օրինակի համար, կը խոստանան այսինչ օրը զանոնք պտոյափ տանիլ, մինչդեռ իրականին մէջ կը սահն եւ այս կերպով կ'ուզեն իրենց փոքրիկները հանդարտեցնել։ Այսինչ պտուղը կամ ուտելիքը հասած է կ'ըսեն, երբ պահարանը լիցուն է, պաղպաղակը աղտոտ է կ'ըսեն, որովհետեւ դրամ չունին ծախսելու, քարին մէջ արիւն կայ կ'ըսեն, երբ մանուկներ իրենք իսկ կը տեսնեն թէ քարը այդ տեսակ բան մը չի պարւնակեր։

Այս եւ ասոնց նման շատ մը պարագաներ կան երբ ծնողներ գիտակցաբար կը ստեն։ անպարկեշտ եւ անվայել վերաբերմունք մը ցոյց կուտան իրենց զաւակներուն հանդէպ, այսպէսով թոյլ տալով որ անոնք ալ իրենց կարգին վարժուին ստախօսութեան կեղծառութեան, եւ արատաւորեն իրենց մաքուր նկարագիրը։

Ինչու համար անկիղդ եւ ուղղամիտ չի գտնուինք մեր զաւակներուն հանդէպ, ինչու ստենք, ինչու անոնց քայլերը սխալ ձամբով առաջնորդենք։ Զե՞նք գիտեր թէ անոնք պիտի կազմեն վաղուայ ընտանիքին անգամները եւ թերեւս աղգին գործօն եւ առաջնորդող տարրը։

Ճակատաբաց ըլլանք մեր մանուկներուն հանդէպ։ Զանանք

ամէն գնով ճշմարիտը ընել եւ ճշմարիտը խօսիլ։ այս տրդէն սկըզբունքի եւ բարոյագիտական հարց մըն է, մեզ չափահաներուս համար։ Մանաւանդ ջանանք, մեր զաւակները մոլորեցնելու տեղ, լուսաբանել։ բացատրութիւններ տալ, եւ այս ի գին կարդ մը զոհողութեանց։ Աւելի լաւ է որ մայրեր նիւթապէս եւ բարոյագիտէս քիչ մը նեղութիւն քաշեն քան թէ թոյլ տան որ մանուկներ ստելու վարժուին։

Փոխանակ ըսելու թէ քարին մէջ արիւն կայ, պարզապէս հասկցնել աղուն թէ, եթէ քարը մէկու մը զարնէ, այդ անձը կը վիրաւորուի եւ արիւն դուրս կ'ելլէ, հնատեւաբար քար նետելը վիսաւակար է։ կամ փոխանտկ պտուղները եւ ուտեստեղէնները պահելու եւ ստելու, բացատրութիւններ տալ մանուկին եւ ըսել թէ պտուղները ճաշերէ վերջ միայն պէտք է ուտել, թէ կանոնաւոր ուտելը օգտակար է, եւայլն, եւ այսպէս զայն վարժեցնել որոշեալ ժամերուն ճաշելու, կարդ կանոնի, եւ ինքնագիտակցութեան։ Ինչու համար մայր մը պիտի ստէ, պարզապէս զաւակը իր հետ հանգէս չի տանելու համար. լաւ է որ բացատրէ իր զաւկին թէ հանդէսին մանուկներ չեն ընդունուիր եւ անոր կերպով մը գոհացում տալէ եւ զայն դրացիի մը հողածութեան յանձնելէ վերջ միտայն երթալ հանդէսին։

Այս խնդրին հետ սերտ առնչութիւն ունեցող կէտ մ'ալ կայ, զորս ծնողներու լուրջ ուշադրութեան կը յանձնենք։

Մանուկները ի բնէ հետաքրքիր են, կ'ուզեն հասկնալ և այս կամ այն խնդրոյն շուրջ լուսաբանուիլ։ Շատ անգամ զիրենք գոհացնելու համար ծնողներ սխալ եւ մանուածապատ պատասխաններ կուտան, եւ չեն ուզեր ճշմարիտը խոստովանիլ։ Այս ալ մանուկները կրթելու ապահով միջոց մը չէ։ Սիալ բացատրութիւններ կամ անձիգ տեղեկութիւններ թիւրիմացութեանց տեղի կուտան, և պատճառ կը դառնան որ մանուկը խարխափումներ ունենայ եւ կեանքի հարցերուն հանդէպ վճռական եւ վստահ կեցուածքի մը չտիրանայ։

Այս առթիւ հետեւեալ սկզբունքը կրնայ օգտակար ըլլալ։

Մի սորվեցներ մանուկին այն բանը որը ի վեցըց սիկուած պիտի ըլլայ դուն ինիդ ցրել, հերթել եւ կամ, մանուկը իր չափահանութեան շրջանին մէջ անդեակ ըլլալով իրականութեան, ստիպուած պիտի ըլլայ վոխել իր կարծիքը, եւ լքէլ իր ծնողաց տուած բացատրութիւնները։

Մանուկները կը հետաքրքրուին Աստուծոյ անձովը։ Անոր

գործերովը, Քրիստոսի կեանքին զանազան փուլերովը, արեւով, լուսինով, աստղերով, փոքրիկ մանուկին աշխարհ գալուն պարագաներովը, մահուան բնոյթով, հին կտակարանի շարք մը պատմութիւններով, դրախտով, դժողքով, հրեշտակներով, սատանաներով, եւայլն, եւայլն: Չենք կարծեր թէ այնքան ալ խորունկ հարցերով զբաղին մանուկները: Ուստի ծնողներու պարտականութիւնն է լուսաբանել իրենց զաւակները, եւ ջանալ անոնց հասկնալու եւ բրունելու կարողութեան սահմանին մէջ բացատրութիւններ տալ, եւ առաջնորդել զանոնք այնպէս մը որպէսզի ուղիղ հասկնան իրերը, երեւոյթներն ու հարցերը եւ ուղիղ ընթանան կեանքի ճամբէն:

Ի գին շատ մը զոհողութեանց լաւ է որ մանուկները այժմէն վարժուին անկեղծութեան, ծշմարտախօսութեան եւ պարկեշտութեան: Նախ մենք չափահաներս, անկեղծ եւ արդար ըլլանք անոնց հանդէպ, նոյնը ակնկալենք նաեւ իրենցմէ,

Այս կը պահանջէ մանուկներուն շահը: Այս կը պահանջէ ծընողներուն շահը, եւ այս կը պահանջէ բուն իսկ մեր ժողովուրդին շահը,

Երկու պղտիկներու միջեւ. “Քուկին հարիկդ շատ կծծի է եւեր. ատ ի՞նչ հին կօշիկներ են . . .”

“Քուկին հայրիկդ ալ իմինս կ'անցնի եղեր, ատամնաբոյժ պիտի ըլլայ, եւ դեռ պղտիկ քոյրիկդ մէկ ակրայով է ձգեր. . . .”

Երկու աղջնակ. մին ունեւոր ու միւսը չքաւոր, ամառ իրիկուն մը զաշտը կը հանդիպին իրարու: Սուածինը՝ գաճէ խոշոր պուպրիկ մը գրկած. “նայէ ի՞նչ աղուոր պէպէք ունիմ, ո՞ւր է քուկինդ, Երկրորդը՝ համարձակ. “ մենք աղքատ ենք, մայրիկս ինքը կը շինէ. . . .”

— “Հայրը «աչքերուդ մէջ կը կարդամ որ սուտ կը խօսիս կոր, . . . Տղան. “հապա ինծի ըսած էիր թէ առանց ակնոցի չէիր կրնար կարդալ. . . .”

ԻՆՉ ԸՆԵՐՔ ԶՂԱՅՆՈՏ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Զղայնոտութիւնը գրեթէ հասարակ երեւոյթ մըն է տարէց անձերու կեանքին մէջ: Օրեր, ժամեր, պահեր կան երբ ծնողներ մասնաւոր կերպով դիւրագրգիռ եւ ջղայնոտ կը դառնան: Այս երեւոյթը վերագրելի է անշուշտ մասամբ ֆիզիքական տկարութեան և մասամբ ալ ուրիշ պատահական դէպքերու: Այս պարագան ծանօթ ըլլալով մեզ՝ չափահաներուս, շատ անգամ կարող կ'ըլլանք մենք զմեզ զսպել, կառավարել, նոյնիսկ ծածկել մեր ջղայնոտ բնաւորութիւնը եւ խուսափիլ անհանոյ դէպքերէ եւ ծայրայեղութիւններէ:

Սակայն, երբ խնդիրը կը դառնայ մանուկին շուրջ երբեմն կ'անգիտանանք թէ միեւնոյն հիմնական պատճառներն են որ ծընունդ կուտան անոր ջղայնոտ եւ դիւրագրգիռ բնաւորութեան, կը մոռնանք մենք զմեզ, կը բարկանանք, կը յանդիմանենք կամ կը ծեծենք խեղճ փոքրիկը, որուն միակ յանցանքն է ինքնինքը մեզի պէս. չի կարենալ զսպելը, իր ֆիզիքական տկարութիւնը շատ բընական ու պարզ ձեւով արտայայտելը եւ առանց աղմկալից գանգատներու մեզ հասկցնելը թէ, սխալ եւ անբնականոն բան մը կ'անցնի կը դառնայ իր էսութեան մէջ:

Մայրերու եւ հայրերու համար զաւակներ կառավարելու հարցը կենսական նշանակութիւն ունի: Խնդիրը աւելի կը բարդանայ երբ գործերնին ջղայնոտ եւ ֆիզիքապէս տկար մանուկներու հետ է, այդ պարագային ծնողներուն կը մնայ ըլլալ խիստ աշալուրջ, խոնեմ եւ չրջանայեաց, որովհետեւ հասարակ կարգապահական օրէնքներն կամ տիսվիլինի մեթոսները օգտակար չեն կրնար ըլլալ. անհրաժեշտ է ընդգրկել տարբեր ուղեգիծ եւ տարբեր վարուելակերպ:

Զղայնոտ մանուկը պէտք է նկատել հիւանդ մը, ֆիզիքապէս տկար արարած մը, եւ ըստ այնմ լարուիլ անոր հետ. ան կը կարուտի գուրգուրանքի, հոգածութեան եւ լուրջ խնամքի:

Մեծագոյն սխալը կը գործենք երբ արդէնք իսկ ֆիզիքապէս տկար եւ անբնականոն վիճակի մը մէջ եղող մանկան վրայ թափենք նաեւ մեր բարկութիւնը, սպառնալիքն ու ծեծը. այսպէսով պատճառ ըլլալով որ ան դառնայ աւելի դիւրագրգիռ, ջղայն,

տկար եւ անուղղայ:

Ըսինք թէ մանուկին ջղայնոտութեան պատճառները ընդհանրապէս ֆիզիքական են. երբեմն փոքրիկը չափազանց կը յոգնի եւ կը դառնայ դիւրագրգիռ, ուրիշ ատեններ հանդէսներու, հիւրասիրութեան եւ այլ պարագաներու բերմամբ անցնե կը մնայ, անձանօթ ընկերներու հետ բաղսումներ կ'ունենայ եւ կը գրգռուի: Դպրոցական ծանր պարտականութիւններ, յուղումնայից ներկայացումներ եւ ուրիշ զանազան ազդակներ ալ պատճառ կ'ըլլան որ մանուկը ըլլայ ջղայնոտ եւ անհանդիստ: Առհասարակ մանուկներ իրիկուան ժամը չորսէն վերջ, յողնած կ'զգան ուստի մօր պարտականութիւնն է ըլլալ համբերող, խոհեմ, շարժիլ պարագայի պահանջին համաձայն եւ տեղի չտալ գրգռութեանց:

Կան անշուշտ ուրիշ հիւանդութիւններ, որոնք մանուկին ջղայնոտութեան պատճառ կ'ըլլան, եւ որոնց բացարութիւնը կ'իյնայ բժիշկին:

Բացարիկ պարագաներու տակ լաւագոյն է խուսափիլ մօր մը եւ իր զաւկին միջնեւ պատահելիք հաւանական բաղսումէ մը: Այս չի նշանակեր սակայն, թէ մանուկը ազատ պիտի ծգենք որ իր ուղածը ընէ: Ծնդհակառակը, ան պէտք ունի իր ծնողաց խրատներուն եւ լաւագոյն դատողութեան, վերջապէս, ինչ որ ալ ըլլայ, մայր մը աւելի լաւ կրնայ խորհիլ իր զաւակին համար, քան թէ զաւակը ինքը: Հոս ալ խիստ կարգապահական միջոցներէ աւելի առաջնորդութիւն եւ ուղղութիւն անհամարեցած են:

Ոչ միայն մայրը ինքը խոհեմ, եւ ուշադիր պէտք է ըլլայ, այլ նաև պարտի հսկել որ այս կամ այն դրացին, բարեկամը կամ անձանօթը մանուկին հետ վարուին ըստ պատշաճի, եւ գրգռութեանց ու անկարգութեանց տեղի չի տան, զգուշանալ կասկածելի խաղընկերներէ եւ տգէտ անձերէ որոնք չինելէ աւելի քանդելու պատճառ կը դառնան:

Մասնաւոր պարագաներու տակ երր կը տեսնենք թէ ուրիշ միջոց մը չկայ մանուկը ի կարգ հրաւիրելու, թոյլ տալու է որ անուզածը ընէ եւ գոհացում գտնէ, կարելի է նոյնպէս բացարիկ եւ ստիպողական պարագաներու տակ զործածել թեթև եւ խոհեմ կերպով յղացուած պատիժներ: Ինչ որ ալ ըլլայ, լաւագոյն միջոց պէտք է ըլլայ հիւանդութիւնը արմատէն բռնմէլ. առաջքը առնել եւ այսպէսով կանխարգել գալիք անպատճութիւնները:

Մանուկը հանդարտեցնելու համար կարելի է քնացնել, հետը խաղալ, պատճութիւն մը պատմել, երգել, հետաքրքրական պատ-

կեր մը ցոյց տալ եւ խաղընկերներու շրջանակէն դուրս հանել քացառիկ պարագաներու տակ կարելի է նաև բժիշկին օժանդակութեան դիմել: Երբէք մանուկին զգացնելու չէ թէ այս արտակարգ միջոցները զի՞նքը պատմելու համար են, այլապէս արդիւնքը կ'ըլլայ ժխտական: Յոդնած եւ գրգռուած մանուկը անկողին դրկել զայն պատժելու նպատակաւ խոհեմ եւ ձեռնտու միջոց մը չէ եւ չի կրնար զայն հանդարտեցնել կամ ուղղութեան բերել:

Երբ մանուկը բնականոն պայմաններու տակ ջղայնոտ կամ անհանդարտ կը դառնայ, այդ պարագային զայն նկատելու է սովորական «չար» տղայ մը ըստ այնմ վարուելու է իրեն հետ:

Մօրաքոյրը՝ իր շնորհալի եւ արթնամիտ քեռաղջկան. «Այդ «փառչ աղտոտ ձեռքեր են: ի՞նչ պիտի ըսէիր եթէ ես այդպէս գայի սեղան նստէի,, Քեռաղջիկը. «Փափկանկատ պիտի ըլլայի չտխնելու զարնելով...

— o —

Տիկին մը կը մտնէ հանրակառքէն ներս.. սիրունիկ եւ շնորհալի մանշուկ մը ոտքի ելլելով՝ տեղ կուտայ տիկնոջ:

Էինը՝ անխօս՝ կը նստի, առանց զիջանելու շնորհակալութիւն մը իսկ յայտնել:

Այն ատեն մեր խելացի եւ հնարիմաց փոքրիկը դէպի կինը ծոելով.

— Հրամմեցէք տիկին, ի՞նչ ըսիք

— Բայց բան մը չըսի...

— Ներողութիւն, ես ալ կարծեցի թէ «մերսի, ըսիք:...

— o —

Հայրիկ, աչքերդ գոց կրնա՛ս ստորագրել քու անունդ: Անշուշտ:— Ստորագրէ տեսնեմ սա դպրոցական վիճակացոյցս:

ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑԱՑՆԵԼ ԶԱՍՏՈՒԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐՈՒՆ

(ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՒ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՈՎ)

Կարեւոր, միանդամայն խիստ փափուկ ու դժուարին լինդիր մը, որը սակայն ծնողներու և չափահասներու կողմէ լրջօրէն նը- պատզութեան պէտք է առնուի և անոնց խորհրդածութեան ա- պարկայ գառնայ:

Մեր մանուկները, որպէս քրիստոնեայ ազգի մը զաւակները, բնականաբար պէտք ունին հաշմապատասխան կրօնական դաստիա- րակութեան: Անոնք իբր հետաքրքիր ու բանկիրուն էակներ, ուշ կամ կանուխ եւ անխուսափելիօրէն դէմ յանդիման պիտի դան կը- րօնական հարցերու, անշուշտ իրենց պարզ ձեւին մէջ. արտաքին ազգակներէ թելազրուած եւ շարք մը խնդիրներ լուծելու անկարող փոքրիկ ուղեղներով հարցումներ պիտի ուղղեն անոնք իրենց ծը- նողներուն եւ լուսաբանութիւններ պիտի ուղեն կրօնական խնդիր- ներու մասին. մասնաւորաբար պիտի հետաքրքրուին տիեղերական երեւոյթներով, եկեղեցական ծիսակատարութիւնով, Քրիստոնի կեանքի զանազան շրջաններով, եւ մասնաւորաբար Ստուծոյ ան- ձովը, անոր գործերովը ու զօրութեան չափանիշովը: Ուստի ծնող- ներու և չափահասներու պարտականութիւնն է այնպէս մը առաջ- նորդել պատիկները՝ որպէսզի անոնք ուղիղ, հիմնական և առողջ գաղափարներ ունենան Աստուծոյ, եւ զիրենք հետաքրքրով կրօ- նական խնդիրներու շուրջ, յետազային դժուարութիւններու և հակասութիւններու առջեւ չ'գտնուին եւ մանաւանդ սիալ ու թիւր գաղափարներով իրենց միտքն ու հոգին փոթորկելէ զերծ պահեն:

Այս կը նշանակէ թէ, մենք չափահասներս, այս հարցին մէջ ընտրելու ենք ուղիղ մեթոս մը եւ մանկավարժական ու հոգերա- նական օրէնքներու վրայ յենած մանուկները ծանօթացներու ևնք Աստուծոյ եւ յարակից կրօնական խնդիրներու:

Այս ուղղութեամբ մենք հս պիտի փորձենք տալ շարք մը

թելազրութիւններ, առանց երբէք յաւակնելու թէ անոնք բաւա- րար են եւ կամ կը ներկայացնեն վերոյիշեալ հարցին վերջնական լուծումը եւ ամբողջական ուսումնասիրութիւնը:

Եթէ պատահական կերպով հաւաքուած լուծմբ մը նրախա- ները հարցաքննութեան ենթարկենք եւ Աստուծոյ մասին անոնց գաղափարը հասկնալ ուղենք, հաւանօրէն պիտի տեսնենք թէ ա- նոնք առ հասարակ անձիշաւ եւ հակասական տեղեկութիւններ պի- տի տան մեզ: ասոր պատճառը այն է որ, չափահասներու կողմէ անոնց ներկայացուած Աստուծածը բարի հայր մը ըլլալէ աւելի Հին Կտակարանի վրէժինդիր եւ միահեծան կառավարիչն է, որն բռնի ուժով ու կամայականօրէն կը կառավարէ տիեզերքը, որը կ'ապա- նայ, կ'ապանէ, շանթեր կ'արձակէ: որը մարդիկ կը պատճէ իրենց սրաերուն կարծրութեան համար եւ իր վրէժը կ'առնէ յաջորդ սե- րունդներէն: Այսօրինակ ահարկու եւ վրէժինդիր Աստուծած մը ի՞նչպէս հաշտեցնել Քրիստոսի, մեզի ներկայացուցած բարեգութ և սիրող Հօր Աստուծոյ հետ, ի՞նչպէս ակնկալենք որ տղաք կարենան- այս երկու գաղափարները իրարու հետ հաշտեցնել: քանզի վրէժիըն դիր Աստուծածը և Սիրող Աստուծածը իրենց մանկական աշխարհին մէջ չեն կրնար իրարու քով գալ:

Շատ անդամ մանուկներուն Աստուծաշնչական այնպիսի պատմութիւններ ու զրուագներ կը պատմենք որոնք բալրովին կանխահաս են եւ անոնց միտքն ու հոգին ցնցելէ եւ Աստուծոյ հանդէպ կասկածուած գաղափար մը տալէ զատ, ուրիշ բանի չեն ծա- ռոյեր: Չ'ենք բաեր թէ անոնք հետաքրքին պիտի չ'սորվին այս պատմութիւնները, սակայն ամէն բան իր ժամանակը ունի: Առ- նենք շարք մը պատմութիւններ Ս. Գիրքէն, զոր օրինակ Զրե- ղեղի պատմութիւնը եւ Խահակի զօհաշերութիւնը, ի՞նչ ազգեցու- թիւն պիտի գործեն այս պատմութիւնները փոքրիկներու սատղա- հոգիններուն վրայ: մանուկներու փորձառական աշխարհը, որ կը բաղկանայ տունէն, գլուխէն, եկեղեցիէն եւ անմիջական շրջապա- տէն, իր մէջ չի պարփակեր այսօրինակ խմբուժ եւ սարսապացեցիէ զէպքեր: առ հասարակ անոնց հայրերն ու մայրերը բարի են իրենց հանդէպ, եւ հայր մը իր որդին սպաններու գաղափարը երբէք չեն կրնար սեղմեցնել իրենց քնքուշ սրտերուն եւ հոգիններուն խորը: Անոնք իրենց ծնողքին կապուած են սիրոյ, բարեկամութեան եւ անսահման վստահութեան կապերով եւ երբէք չեն կրնար հաշտուիլ սպաննող վրէժինդիր եւ ահարկու հօր մը պատճերին հետ: Անդամ մը իսահակի զոհաբերութեան պատմութիւնը պատմուեցաւ մանու-

կի մը, խեղճը այնքան ազդուեցաւ այդ պատմութենէն, այնքան յուղուեցաւ որ օրերով լացաւ եւ քանի մը գիշերներ անջռուն անցուց։ Երեւակայեցէք պատկերը հօր մը որ սուրբ վերցուցած իր զաւակը սպաննելու վրայ է։ Ի՞նչ պիտի զգայ պղտիկը ի տես այդ սարսաղդեցիկ տեսարանին։

Շատ անդամ գաղթակայանի խրճիթներուն մէջ կը տեսնեմ այս տեսարանը, նմանապէս սատանայի, դժոխքի նկարներ պատէն կախուած որպէս զարդ։ Իմ կարծիքով բոլորովին մնասակար են մեր մանուկներուն համար եւ փափաքելի է որ անմիջապէս հեռացուին փոքրերու աչքին առջեւէն։

Առնենք նոյնպէս Բէթղէէմի մանուկներուն ջարդը նոր կը տակարանէն։ Ամէն անդամ որ այս դէպքը ներկայացնենք փոքրիկներուն, առ հասարակ Յիսուս մանուկի պարագան կը շեշտենք, կը ցաւինք ու կը գուրդուրանք անոր վրայ, ուրախ կ'ըլլանք որ ան կերպով մը խուսափեցաւ աղէտէն, սակայն միւս կողմէն կը մոռնանք այն հարիւրաւոր անմեղ մանուկները որոնք սրախողող եղան անդթօրէն։ Անգամ մը երբ այս պատմութիւնը կը պատմուէր խումբ մը փոքրիկ մանուկներու, անոնցմէ մին հարցուց։ «Ի՞նչո՞ւ համար Աստուած միւս մայրերուն ալ նախապէս լուր չի տուաւ որ իրենց մանուկները ապահով պահեն, որպէսզի անոնք ալ զերծ մը նային Հերովդէսի քարկութենէն»։ Շատ շիտակ եւ բանաւոր հարցում մը անա, որը մասամբ ցոյց կուտայ մանուկնեռուն արդարութեան եւ հաւասարութեան զգացումները եւ միանգամայն Աստուածոյ հանդէպ անոնց ունեցած սիալ ըմբռնումը։

Տակաւին կան Աստուածաշնչական ուրիշ պատմութիւններ և առակներ, ինչպէս Եղիպատոսի առջինեկ զաւակներուն ջարդը դրախտի ու դժողքի անցուղարձեր, Փարաւոնի եւ իր զօրքերուն կարմիր ծովու մէջ ջրամոյն ըլլալին եւլն. եւլն. որոնք մանուկներուն այն գաղափարը կուտան թէ Աստուած վրէժինդիր, անսարդար եւ իր արարածներուն հանդէպ թշնամական զգացումներ անուցանող էակ մըն է։ Այս տեսակ զգացում մը մանուկներուն մասաւու բարոյական եւ հոգեւոր վերելքին արգելք հանդիսացող եւ անոնց նըկարագիրը սիալ ուղղութեան տանող ազդակ մըն է։

Այս բոլորը նկատի ունենալով ծնողներու, դաստիարակներու եւ առ հասարակ մանուկները սիրողներու պարտականութիւն կ'իյնայ ոչ միայն Աստծոյ մատին արդէն իսկ դոյցութիւն ունեցող սիալ գաղափարը շտկեց այլեւ մատաղ սիրողներին տալ սիրող, դուրդուրացող, պաշտպանող Հայր Աստուածոյ մը կենդանի պատկերը։

Հոս տեղն է քննել թէ մանուկները Աստուածոյ մասին ի՞նչ տեսակ գաղափար մը կ'առնեն, մէկ խօսքով զԱստուած կը ձանչնան, կը հասկնան եւ պէտք է որ հասկնան։

Թէեւ կ'օսուի թէ մանուկներու մէջ կայ բնաղդական ըզգացում մը որը իր շուրջի իրերը ու դէպքերը գիտելով ու զննելով կրնայ գերագոյն էակի մը ներկայութիւնը զգալ, սակայն առ հասարակ անոնք Աստուածոյ մասին կը լսեն եւ կը սորվին իրենց մեծերէն։ Երբ այս ձմարիտ է, ուրեմն ծնողներ որքան զգոյց պէտք է ըլլան իրենց խօսքերուն եւ արտայայտութիւններուն մէջ։

Մանուկին, Աստուածոյ հանդէպ ունեցած առաջին գիտակցութիւնը յառաջ կուգայ ստեղծագործութեան զանազան երեւոյթները գիտելով։ ան կը նշմարէ թուզունը, ծաղիկները, աստղերը, արեւը լուսինը եւ բնականաբար կը հարցնէ, «Ո՞վ ստեղծեց ասոնք»։ Հոս ուրեմն մանուկը զԱստուած կը ճանչնայ որպէս անդոնդ Արարիչ։

Նոյնպէս մանկան աստուածային ըմբռնումը հոգի մը կամ երեւակայական էակ մը չկրնար ըլլալ այլ ԱՆՁ մը, որ կ'ստեղծէ, կը գործէ, բարիք կ'ընէ. այսպէս մանուկը միայն իրեւ անձ կրնայ ճանչնալ զԱստուած, որովհետեւ իր առօրեայ փորձառական աշխարհին մէջ անձեր միայն կը տեսնէ։

Մանուկը զԱստուած կ'ըմբռնէ նաեւ որպէս հայր։ Այս գաղափարը իր հօրը եւ մօրը համար սնուցած զգացումէն վեր չկը նար ըլլալ, որովհետեւ իրեն համար ամենասիրելի եւ ամենամեծ էակները իր ծնողներն են։ Կամաց ան իր ծնողաց աւելի մեծ ուժ, կարողութիւն եւ բարեմասնութիւններ կը վերագրէ եւ նոյն համեմատութեամբ ալ Աստուած կը մեծնայ իրեն համար։

Աստուած մանուկին կողմէ կը ճանչցուի նաեւ իրը պաշտպան մէկը որ իր ծնողաց նման կը հոկէ, կը խնամէ, կը սիրէ եւ կ'առաջնորդէ զինք. նաեւ որպէս մշտարթուն բարեկամ մը, նման իր հօրը եւ մօրը, որուն կարելի է ամէն կերպով վստահիւ։

Ուրեմն մանուկները հաւաեւեալ կերպով պէտք է խորհին Աստուածոյ մասին։

Մէկը որ ծաղիկներ, ծառեր, թռչուններ, կենդանիներ, մարդիկ եւլն. կ'ստեղծէ ու կը պարզեւէ մեզ։

Մէկը որ հայրիկն ու մայրիկը պարզեւած է, եւ որը անոնցմէ աւելի կը գուրգուրայ ու կը սիրէ մեզ։

Մէկը որ բոլոր աշխարհը ալ անոր բնակիչները ստեղծեց եւ որոնք իր հայրական սիրով կը պաշտպանէ ու կը խնամէ։

Որը թոյլ կուտայ մեզ, մեր միջոցաւ իրեն օդնել, խնամելով

թոշունները, ծաղիկները, կենդանիները ու մարդիկ:

Որը կ'ուրախանայ երբ մենք երջանիկ ենք, ուրիշներուն կ'օգնենք ու կ'ուրախացնենք, բայց կը Տիրի (եւ ոչ թէ կը պատժէ կրակ կամ քար կը թափէ երկրնքէն) երբ իրեն հանդէպ անհնազանդ գտնուինք եւ մեր ծնողաց եւ ընկերներուն նեղութիւն պատճառենք:

Մէկը որուն ոեւէ ատեն կրնանք խօսիլ եւ մեր երջանկութիւնը, դժուարութիւնը եւ ուրախութիւնը արտայայտել:

Մանուկներուն հոգեկան աշխարհին այսօրինակ մերձեցում մը ընդգրկելէ վերջ ծնողներ վերջին ծայր զգոյշ ըլլալու են որ անծանօթ, տգէտ եւ աւելորդապաշտ գաղափարներ տածող անհատներ, մանուկներուն սխալ տեղեկութիւններ տալով զանոնք մտաւոր ու. հոգեկան մոլորութեան չառաջնորդեն:

Նոյնպէս հոգ տանելու է որ զԱստուած մի միայն նիւթական բարիքներ պարզեւող մէկը չ' նկատեն այլ նաեւ իմացական եւ հոգեւոր չնորհներ ու բարեմասնութիւններ տուող բարի հայր մը: Շատ մը մանուկներ կը կարծեն որ Աստուած բարի է, հետեւաբար իրենց չարութիւնները նկատի չառներ. հոս փոքրիկներուն հասկըցնելու է որ ինչպէս իրենց հայրն ու մայրը նոյնպէս Աստուած ցաւ կ'զգայ իրենց չար եւ անհնազանդ ընթացքին համար: Ի սպառ հրաժարելու է այն գաղափարէն թէ Աստուած պատժող Աստուած մըն է. թէ դժոխք պիտի զրկէ յանցաւոր մանուկները եւ զանոնք պէս պէս առնջանքներու պիտի ենթարկէ:

զԱստուած իրեւ սիրող եւ բարեխնամ հայր մը ներկայացնելէ վերջ առիթը օգտագործեյով մանուկները մղելու ենք օգտակար գործի եւ ընկերային ծառայութեանց: Մանուկները ընելով կը սորվին: Անոնց հասկցնելու ենք թէ քանի որ Աստուած իրեւ հայր կը պաշտապանէ եւ ուրիշներու միջոցաւ կ'օգնէ մեզ, փոխադարձաբար կ'ակնկալէ մեզմէ որ իրեն ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ: ըլլանք, օգնելով մեր ծնողներուն, ուսուցիչներուն, ընկերներուն, տկարներուն և աղքատներուն, այս կերպով մեր շնորհակալութիւնը յայտնելով մեր վայելած բարիքներուն համար:

Մեր այս աշխատանքն մէջ բնականաբար Ս. Գիրքը պիտի գործածնք որպէս ուղեցոյց եւ առաջնորդ: Սակայն ի մտի ունենալու ենք թէ Ս. Գիրքը առաւելապէս տարէցներուն յատուկ զըրւած գիրք մըն է եւ մանուկներուն համար դժուարահասկնակի եւ մեծ մասամբ անմարսելի, ուստի պարտաւոր ենք փնտոել այնպիսի հատուածներ եւ պատմութիւններ որոնք մանուկներուն հասկնալի:

ըլլան եւ անոր փորձառական աշխարհի շրջապատին մէջ գամուին: Մանուկներու կրօնական դաստիարակութեան մէջ Ս. Գիրքը ոչ թէ նպատակ այլ իրեւ միջոց մը պէտք է գործածել մեր փոքրիկներուն նկարագիրը կերտելու եւ զանոնք Սիրող Աստուծոյ հետ յարաբերութեան դնելու համ որ:

Քիչ մը բարի կամեցողութիւն, քիչ մը խոհեմ եւ յրջահոյեաց կեցուածք մը ծնողներու եւ չափահամոններու կողմէ, եւ ահա խնդիրը մասամբ լուծուած կ'ըլլայ արդէն: Կարեւորը մանուկներու հոգին, զգացումները եւ փորձառական աշխարհը ճանչնալ ու հասկնալըն է. էականը անոնց մէջ առողջ եւ հարուստ նկարագիրներ կերտելու: Նախանձախնդրութիւնն է: Ուղիղ առաջնորդենք մանուկները, որպէսզի անոնք ուղիղ մեծնան ու դառնան մեր շատ տառապած ժողովուրդին օգտակար, վատահելի, ազգանուէր եւ իրական քրիստոնեալ անդամները:

— Շիտակ ըսէ՛, մայրիկ, հրեշտակները շապիկ կը հագնի՞ն: Աս ի՞նչ չոչորդ հարցում է: — Որովհետեւ հայրիկը շապիկի կոճակ կը ձգէ միշտ քահանային գանձանակը...

— Տօքթ. Ա. իր տղուն հետ պտըտած ատեն՝ գերեզմանաւասան քովէն կանցնին: Տղան առաջին անգամ կը տեսնէր ատանկտեղ մը, ուստի զարմացած, «ի՞նչ է աս, հայրիկ» — «գերեզմանաւատուն»: — ըսել է, հո՞ս է որ կը զրկես քեզի այցելող հիւանդները...»:

Հայրը: — Ի՞նչ է գաղաքավարութիւնը.
Զաւակը: — «Շնորհակալ եմ, չեմ ուղեր» ըսելն է եթէ կուզեա պոռաւ «գրպանս գիր»:

ԻՆՉՊԵՍ ՎԱՐՈՒԻԼ ԲԱՐԿԱՑՈՏ ՄԱՆՈՒԿԻՆ ՀԵՏ

Բարկութիւնը ջղայնոտութեան նման, հասարակ երեւոյթ մընէ տարեցներու, ինչպէս նաեւ մանուկներու տոռորեայ յարաբերութեանց մէջ: Այս զգացումը փոքրիկներուն մէջ ի յայտ եկող ամենասուաշին յատկանիշերէն է: Զանազան ծանօթ ու անծանօթ պատճառներ առիթ կուտան որպէսզի մանուկները զրգութիւն եւ բարկութեան առաջնորդուին, ուստի այսպիսի պարագաներու մէջ ծնողներուն պարտականութիւնն է կարելի եղածին չափով խոհեմութեամբ եւ շրջանայեաց կերպով վարուիլ իրենց զաւակներուն հետ որպէսզի առանց անոնց մտաւոր բարոյական եւ ֆիզիքական զարգացումին վնասելու, կարելի ըլլայ զանոնք կառավարել եւ ուղղութեան բերել:

Պէտք է ընդունիլ թէ բաւական դժուար է արկացոտ մանուկին հետ գործ ունենալ որովհետեւ երբ ան զրգութած վիճակի մէջ է, չուզեր որեւէ խօսք մտիկ ընել այլ միայն իր նպատակը իւրագործելու կամ հակառակորդը ընկճելու կը ձգտի:

Ինչո՞ւ համար մանուկները կը բարկանան: Պատճառները բազմաթիւ են: Երբեմն իրենց կամքին հակառակողներ կ'ըլլան. օրինակի համար ծնողներ կ'ուզեն փոքրիկները խաղալէ, զրօսնելէ կամ սիրական զբաղումէ մը արզիլել. ուրիշ ատհննար անոնք խաղընկերի մը հետ վէճի կը բռնուին եւ ուեւէ կերպով ինքզինքնին վնասուած ու անիրաւուած զգալով կ'ուզեն փոխ վրէժի դիմել հակառակորդը տապալելու համար: Երբեմն ալ չափանասներ փոքրիկ մանուկներու զգացումները ու արժանապատւութիւնը կը զիրաւըն, անոնց «Եւ»ին կը դպչին, դիտակցաբար կը գրգոնն զանոնք եւ բարկութեան տեղի կուտան: Տակաւին կարելի է ուրիշ պատճառներ ալ թուել:

Կայ նաեւ տեսակ մը բարկութիւն որը մասամբ թոյլատրելի պիտի գտնենք. եւ այս հոս է որ հարցում մը մէջտեղ կուգայ. բարկութիւնը ե՞րբ առաջինութիւն մըն է, քանի որ առ հասարակ ան ձանչցուած է որպէս մոլութիւն մը:

Բարկութիւնը բացառիկ պարագաներու մէջ առաջինութիւն կընանք նկատել, երբ ան ինքնապաշտպանութեան համար յառ չ'զ

եկած մղու մըն է, կամ արդար զայրութ մը. երբ ան կը յալտնուի ի տես անարդարութեան, անխիղն եւ ստոր արարքներու որոնք կը ձգտին տկարը ճնշել, տառապեցնել եւ մարդկային յառաջդիմութեան ընթացքը կասեցնել: Բարձր զգացումներով տոգորուած եւ ուղիղ անհատականութեան տիրացող մէկը ուրիշ կերպ չկրնար վարուիլ երբ կը տեսնէ թէ անմեղ մանուկ մը իր ծնողաց եւ կամ ուեւէ անծանօթի մը եսասիրական ու մենատիրական նպատակներու զանք գառնալով կը տառապի: Այս պարագային դուրս ուեւէ ատեն եւ ուեւէ ձեւի տակ բարկութիւնը բաղձալի յատկութիւն մը չէ երբ: բէք, նամանաւանդ երբ ան կ'անցնի օրինական սահմանները եւ օդտակար ըլլալէ աւելի պատուհաս մը կը դառնայ իր շուրջիններուն: Հոս մայրերուն պարտականութիւնն է իրենց նորածին զաւակները այնպէս մը մեծցնել ու դաստիարակել որ անոնք բարկութիւնը որպէս առաջինութիւն միայն ճանչնան եւ ոչ թէ որպէս մոլութիւն մը:

Երբեմն պարագաներու մէջ ալ թոյլատրելի է որ մայրեր իրենց զաւակները մղեն տեսակ մը բարկութեան կամ ինքնապաշտպանութեան զգացումին, որսվհետեւ մանուկը երբ կը վարժուի որեւէ ընդդիմութիւն ցոյց չտալ իրեն հանդէպ եղած բռնութեանց անարդարութեանց եւ սպանալիքներու, կեանքի պայքարին անատակ արարած մը կը դառնայ եւ նոյն իսկ չափանասութեան շրջանին ուրիշներուն աշակեցութիւնը կը փնտոէ ինքզինքը պաշտպանելու համար: Բնութիւնը արդէն մանուկ կը զինէ հարկ եղած ինքնապաշտպանութեան զգացումով, բայց երբեմն ծնողներու կողմէ անխորհրդաբար ճնշումի կ'ենթարկուի այս զգացումը. որով եւ մանուկը կը դառնայ տկար եւ հետեւողական: Տղայ մը պլատիկ տարիքէն այնպէս մը դաստիարակուեցաւ իր ծնողաց կողմէ որ անբացարձակ կերպով զիմադրութիւն ցոյց տալու եւ ինքզինքը պատպանելու անկարող բնաւորութեան մը տիրապար, այնպէս որ երբ տասնըմէկ տարեկան էր իր մայրը կամ ծառաներէն մին պէտք էին իրեն ընկերանալ մինչեւ զպրոց անկէ ալ տուն, որպէսզի դասբնկերները իրեն ուեւէ նեղութիւն տալով իրենց կամքը չի պարտարէին անոր վրայ: Այսօրինակ դաստիարակութիւն մը վերոյիշեալ տղուն յառաջդիմութեան սատարելէ աւելի արգելք մը եղած էր:

Նկատելով որ չափանասութեան շրջանին, մասնաւորաբար 14էն 16 տարիքին մէջ մանուկներ որոշ չափով կարող կըլլան յաղթել իրենց չար կիրքերուն եւ բարկութեան նոպաներուն, մենք

հոս պիտի ջանանք բարկութեան պարագային փոքրիկ մանուկներուն հետ վարուելու մասին միայն շարք մը թելադրութիւններ տալ:

Նախ ըսենք թէ բարկութեան գէմ բարկութեամբ պատասխանելու մէթոտը ոեւէ ատեն բարերար արդիւնք չի տար եւ մանուկները, ուղիղ գաստիարակութեան չ'առաջնորդեր, ժիտական ընթացք մըն է այս որը արդէն իսկ տարածուող կրակին վրայ քարիւղ թափելու կը նմանի: Բարկացող մանուկին հետ պէտք է վարուիլ մեզմիւ, սիրով նու զայն ուղղութեան բերելու նախանձախնդրութեամբ, ծեծը, սպառնալիքը կամ յանդիմանութիւնը նոյն պահուն պատճառ կ'ըլլան որ մանուկը աւելի գրգռուի եւ նոյնիսկ թշնամական զգացումներ մնուցանէ իր ծնողաց հանդէպ:

Թերեւս լաւագոյն միջոցն է մանուկին բարկութեան պատճառները գտնել եւ ջանալ զանոնք մէջտեղէն վերցնել: Ինչու ժանուկը կը բարկանայ. թերեւս մէկը յանիրաւի կշտամբեց զայն, ձեռքի խաղալիքներէն մին առաւ կամ բուն իսկ մայրը իր անարդար եւ անխորհուրդ ընթացքով մանուկը բարկութեան առաջնորդեց: Վերցնել պատճառները, դիմել արմատական գարմանումի եւ դիւրութեամբ կարելի պիտի ըլլայ մանուկը հանդարտեցնել:

Պատճառները վերցնել կը նշանակէ նաեւ բարկութեան առաջնորդող ազդակներու տեղի չի տալ: Հոգ տանիլ մանուկին առողջութեան, զգոյ ըլլալ որ լոգանքի ատեն ջուրը չափէն աւելի տաք ըլլայ, մանուկին մազերը աճապարանքով չի անտրել. հակառակ իր կամքին կարգ մը մտերիմ ընկերներու հետ խաղալէ չ'արդիւլ, բռնի չի քնացնել, եւլն. եւլն.: Տակաւին կան ուրիշ շատ սովորական պատճառներ զօրոնք խոհեմ մայրը նկատի կ'առնէ եւ իր զաւակները գրգռէն հեռու կը պահէ: Զուր տեղը չէ որ ըստած է: «Մէկ տրամ կանխազգուշութիւնը, մէկ օխայ դարման կ'արժէ»:

Ծնողներ բացարձակագէս զգուշանալու են բոլոր այն միջոցներէն որոնք բարկութեան թափը աւելի կը սաստկացնեն: Անոնք հրաժարելու են իրենց զաւակները բարկութեան պարագային յանդիմանելէ, անվայիլ խօսքերով զանոնք վիրաւորելէ, ծեծելէ, ապտակելէ եւայլն, որովհետեւ այս բոլորը, մանուկին մէջ կ'ստեղծեն ապստամբ ոգի մը եւ աստիճանաբեր կ'արծարծեն բարկութեան հուրը: Պատիժ մը գաստիարակչական արժէք կը ներկայացնէ այն ատեն միայն երբ ան մանուկը կը մզէ զղջումի եւ ուղիղ վարուելակերպի:

Ինականաբար երբ կը տեսնենք թէ մանուկը ոեւէ արդարա-

ցուցիչ պատճառ չունի բարկանալու եւ թէ իր ընթացքով ուրիշներու անհանգստութեան պատճառ կը դառնայ, լաւագոյն կերպն է, եթէ կարելի ըլլայ անշո շտ, անդիտանալ մանուկը ու իր բարկութիւնը եւ սպասել որ կատաղութիւնը ինքնաբերաբար անցնի: Մայրեր այսպիսի մանուկներուն ըսերու են. «Ես չեմ կրնար այս խնդրին չուրջ այսպիսի բարկացոտ տղու մը հետ խօսիլ, երբ իմ առաջուան բարի տղաս դարձեալ ետ գայ, այն ատեն պիտի կարգադրենք խնդրիրը»:

Բարկացող անհատի մը հետ չես կրնար պատճառաբանել, ան նոյն պահուն բանականութենէ՝ զուրկ էակ մըն է, լաւագոյն է բարկացող մանուկին նոր ուղղութիւն մը ցոյց տալ, եւ գայթակղութեան պատճառ եղող առարկան մէջտեղէն վերցնել:

Ումանք, քիչ մը զգուշութեամբ, ուրիշ միջոց մը կ'առաջարկեն: Երբ կը տեսնենք որ մանուկը կատաղութեան նոպայի մէջ է, զլիուն աման մը ջուր թափերով կարելի է զայն ուղղութեան բերել. այս երէք իբր պատիժ սեպելու չէ, այլ յանկարծական ցնցում մը, ներքին փոփօխութիւն մը, որը վերջապէս բարկութենէն աւելի նախընտրելի է:

Վերջապէս մայրերուն կ'ինայ պարագային ու տեղին համեմատ եւ իրենց զաւակներուն խառնուածքին ու տրամադրութեանց նայելով ըստ այնմ շարժիլ եւ կարելի խոհեմ միջոցներով ջանալ հանդարտեցնել իրենց պատիճները, որոնք վստահ եմ, շուտով տեղի պիտի տան, եթէ իրենց դէմ տեսնեն խանդաղատանքով, սիրով ու գուրգուրանքով զեղուն մօր մը դէմքը:

Տղան. — Հայրիկ, գիտե՞ս որ գուն շատ բաղդաւոր մարդ ես:

Հայրը. — Ի՞նչպէս, տղաս:

Տղան. — Այս տարի դասարան չ'փոխեցի, նոր գիրքեր առնելու պիտք չունիս:

Մայրը՝ խնձորը խածնող տղուն. — Զգուշացիր որդերէն, աղա՛ս:

Տղան. — Թող որդերը զգուշանան:

ԻՆՉՊԵՍ ԿՐԱԱՆՔ ՄԱՍՈՒԿԱՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՎԱՐԺԵՑՆԵԼ

Թէոդիկի տարեցոյցներէն մէկուն մէջ կը յիշեմ կարդացած բարու անէքթոտ մը, որ հետեւեալ կերպով կարելի է ձեւաւորել:

Անծանօթ պարոնը կը հարցնէ փոքրիկ, սիրուն մանչուկի մը: «Հոս եկուր, աղուորիկ. ըսէ տեսնեմ ի՞նչ է անունդ»: Փոքրիկ կը վարանի եւ չկրնար պատասխանել. անծանօթը փոխելով հարցումին ձեւը. «Քիզ ի՞նչպէ՞ս կը կանչեն տունին մէջ»: «Չեմ գիւեր, պարոն», կը պատասխանէ փոքրիկը, միայն երբ ամէն անգամ հայրիկս զիս ուզէ, «ծօ՛ս սէրսէրի, հոս եկուր կ'ըռէ»:

Դիւրին է կը կարծեմ հասկնալ այն դասը որ վերոյիշեալ զուարձալիքը կը պարունակէ իր մէջ, մասնաւորաբար այն ծնողներուն համար, որոնք քաղաքավարական եւ կենցաղագիտական տարրական կանոնները զանց կ'ընեն, երբ զործերնին իրենց զաւակներուն հետ է:

Թողլով այս պարզ միջադէպին աւելի բարդ մեկնաբանութիւնը այսօրինակ ծնողներուն, մենք կ'անցնինք բուն նիւթին:

Ի՞նչ է քաղաքավարութիւնը, եւ ի՞նչու համար մեր մասուկները քաղաքավարութեան վարժեցնելու ենք:

Սոածին բառով ըսենք թէ քաղաքավարութիւնը կեղծաւութիւն չէ, ոչ ալ պարզ ձեւականութիւն, այլ աղնուութեան, բարութեան եւ այլասիրութեան զգացումներու արաւացուացումը: Մեր խօսքը այն քաղաքավարութեան մասին է որը իր խորին մէջ ընական է, անպաճոյն եւ պարզ, որը ուրիշներու հանդէպ ուղիղ հոգիի, ուղիղ կեցուածքի մը արտաքին ցուցադրութիւնն է: Քաղաքավարութիւնը, բարեկրթութիւնը, չնորհալիութիւնը իրենց իսկական իմաստով ուրիշներու ապատութիւնն եւ իրաւունքը յարգելու մէջ կը կայանայ: Բուն քաղաքավարութիւնը ձեւականութեանց պէտք չունի, ինքնաբուխ է, հարազատ եւ բնածին:

Քաղաքավարութիւնը այս իմաստով առնելով, հետաքրքրական է զիմանալ թէ ի՞նչ չափով զործադրութեան կը դնենք զայն

մեր տուններուն. դպրոցներուն ընկերային եւ այլ կազմակերպութեանց ներքին կամ արտաքին յարաբերութեանց մէջ, եւ մասնաւորելով մեր խօսքը, որքան ջանք կը թափենք մեր մանուկները ընել իսկապէս քաղաքավար, չնորհալի, պարկեշտ եւ շրջահաւեաց անհատներ որպէսզի անսնք աժին ու մեծնան այսպիսի ոգիով մը:

Անշուշտ քաղաքավարական կանոնները, իրենց սովորական առումով, կը յարգուին մեր ժողովուրդին այլազան խուերուն մէջ, սակայն ցաւալի է ըսել որ շատ մը պարագաներու մէջ պարզ ձեւաւերպութիւններէ անդին չեն անցնիր անոնք: Իսկ եթէ փորձնք պտոյս մը ընել գաղթակայաններու մէջ, ականջ տանք փողոցին խօսակցութիւններուն, երգերուն, ականատես ըլլանք կոչտու կոպիտ բարքերուն, պիտի տեսնենք թէ պատկերը այնքան ալքաչալերական չէ: Մեր մանուկներուն խաղերը, խօսակցութիւնները եւ ընդհանուր վարուելակերպը շատ անգամ լուրջ եւ գիտակից անհատը խորհրդածելու պիտի մզէր: Իւչ անվայիլ, բառեր, խօսքեր կամ առաջուածքներ կը լսենք երբեմն. որոնց հանդէպ կ'ուզենք ականջնիս գոցել:

Ովէ պատասխանատուն այս կացութեան, անշուշտ մեծ մասով ծնողները եւ ընտանիքին չափահաս անգամները, որոնք իրենց առօրեայ կենցաղով, բուն իսկ իրենց անձին յոտի օրինակովը պատճառ կ'ըլլան որ մանուկները դասնան կոչտու կոպիտ, անքաղաքավար եւ ուրիշներու զգացումներն ու իրաւունքը անտեսող անձեր,

Ի՞նչպէս դարմանել չարիքը, եւ ի՞նչ կերպով մեր զաւակները քաղաքավարութեան վարժեցնել:

Սոածին քայլը, ինչպէս մասամբ մը հասկուեցաւ արդէն, մանուկները այլասիրութեան եւ ուրիշներու յրաւունքը ձանցողու ու նրկասի առնող բարձր ոգիով մը մեծցնելու մէջ կը կայանայ: Ծնողներ այնպէս մը կրթելու եւ առաջնորդելու են իրենց զաւակները որ անոնք գործնական կերպով եւ փորձառաբար սորվին թէ ուրիշներու հանդէպ անձնուրաց, ազնիւ և բարեհամբոյք վարուելակերպ մը ցոյց տալը որքան մեծ արժէք մը կը ներկայացնէ թէ իրենց նկարագրի կազմութեան եւ թէ բուն իսկ ընկերային բարելաւութեան համար: Մանուկներուն հասկցնելու ենք թէ մենք քաղաքավար ըլլալով, կերչապէս ուրիշներուն համար չնորհալ մը չէ որ կ'ընենք, այլ ընկերային պարտք մը կը հատուցանենք: Անոնք գործնական կերպով տեսնելու են զգալու են թէ մենք ընկերութեան հանդէպ պարտաւոր ենք ուրիշներուն համար չնորհալ մը չէ որ կ'ընենք,

թէ մենք ազատ չե՞նի մեր ուզածը լնելու, իրաւունք չունինք մեր կոշտ ու կոպիտ ձեւերով, մեր անտեղի ու անվայել խօսքերով, անսաքուր հագուստներով, ձեռքերով եւ երեսներով, մեր անպատկառ նիստ ու կացով. անբարոյիկ խաղերով ու երգերով ուրիշներուն հանդիսաց վրդովել, անոնց ննդութիւն տալ, նողկանք ու տհաճութիւն պատճառել: Մարդիկ իրաւունք ունին մեզմէ քաղաքավարութիւն եւ բարեկրթութիւն սպասելու: Հոս ահա Ոսկեղջն կանոնը ճիշտ տեղին է: Մանուկը ինքն իսկ թող քննէ եւ գտնէ թէ ինչպէս ուրիշներու տղեկ վարմունքը, աղտոտ հագուստներն ու երեսները, կըշ ու կոպիտ ձեւերը. անվայել խօսքերը, պոռչտուքները իրեն տհաճութիւն եւ զզուանք կը պատճառեն. ուստի եթէ կը փափաքի որ իր ընկերները կամ չուրջինները իրեն հանդէպ քաղաքավար եւ բարեկրթ վարմունք մը ցոյց տան, ինքն ալ պարտաւոր է նոյն վարմունքը ցոյց տալ ուրիշներուն: Այս է իրական ընկերասիրութիւնը, բարութիւնը եւ արդարութիւնը: Ծնողներ կրնան իրենց զաւակներուն ցոյց տալ տիպար օրինակներ, բուն իսկ իրենց թաղին մէջն: Եւ թելադրել փոքրիկները որպէսզի անոնց նմանելու աշխատին: Վերջապէս ամէն կերպով մանուկներու արժանապատ ութեան զգացումին դպիլ եւ ջանալ զանոնք հոգիով, սրտով եւ զգացումներով բարձր մակարդակի մը հասցնել,

Այսօրինակ ուզգութիւն մը եւ զաստիարակութիւն մը ոչ միայն մանուկները քաղաքավար պիտի ընէ, այլև մեծապէս պիտի ազգէ անոնց նկարագրին վրայ, զանոնք դարձնելով ուղղամիտ, այլամէր, խոնուն եւ մեծնոցի, անհատներ:

Խնդիրը ուրիշ անկիւնէ մը առնելով, կարելի է նաեւ մանուկներուն հասկցնել թէ քաղաքավար վարուելակերպով, նիստ ու կացով ուրիշներուն հաճոյք կը պատճառենք, արդ պիտի չուզէինք ուրիշները ուրախացնել եւ գոհ ձգել: Այս ալ հոգերանական կէտ մըն է եւ միանգամայն կարեւոր առաջարկ մը, որուն վատահ եմ, մանուկներ սիրով պիտի ընդառաջն, որովհետեւ անոնք առ հասարակ կը սիրեն ուրիշներուն համելի ըլլալ եւ անոնց ուրախութեան պատճառ դառնալ.

Մանուկները քաղաքավարութեան վարժեցներու ուրիշ մէկ միջոցն ալ այն է թէ ծննդներ նԱԿ իրենք ՔԱՂԱՔԱՎԱՐ ԸԼԼԱՆ ՏՈՒՆԻՆ Մէջ Թէ ԴՈՒՐՍԼ ոչ միայն օտարեներու այլ նոյնիսկ իրենց զաւակներուն հանդէպ Օրինակը պէտք է տան չափանասները: Երբ ընտանիքին հայրն ու մայրը քաղաքավար չեն տունին մէջ, երբ անվայել խօսքերով, անպատկառ շարժումներով եւ նիստ ու

կացով մանուկներուն նկարագիրը կը խաթարեն, ի՞նչպէս կրնան ակնկալի որ անոնք քաղաքավար եւ հեղահամբոյր ըԱՄ: Բոլորս ալ գիտենք խեչափառին պատմութիւնը եւ հարկ չկայ զայն հոս կրկնելու: Լսած եմ շատ մը հայրեր ու մայրեր որոնք իրենց զաւակներուն հանդէպ այնպիսի լեզու մը կը գործածեն որ շատ անգամ ամօթէս ականջներու գողելու ստիպուած եմ: Մեղք չե՞ն մեր մանուկները, ինչո՞ւ համար անոնց անմեղ հոգին մեր թռւնալից սլաքներով արաւաւորենք: Ընդհակառակը, նախ մենք տանք բարի օրինակը եւ անկէ յետոյ հրաւիրենք մեր մանուկները որպէսզի մերինակը հետեւին:

Դիտելի պարագայ մը եւս: Մենք շատ անգամ երկու տեսակ վարուելակերպ գործադրութեան կը գննենք, երկու կերպ կենցաղավարութիւն կը ցուցադրենք. մէկը պայտօնական, իսկ միւսը հուսարակ Այս ալ մեր քաղաքավարութեան կեղծաւոր եւ խախուտ տեսակէ ըլլալը ցոյց կուտայ: Երբ տունին մէջ հիւրեր ունենանք, անոնց հանդէպ խիստ յարգալիր կը գտնուէնք, կը բարեւենք, կը հիւրասիրենք զանոնք՝ մաքուր կը հագուինք, մաքուր լեզու կը գործածենք, նոյնիսկ կ'ստիպենք մեր փոքրիկները որպէսզի անոնք ալ յարգեն քաղաքավարական կանոնները: Բայց երբ հիւրերը կը մեկնին, կ'սկսի քաղաքավարութեան «երկրորդ տպագրութիւնը» այսինքն, զարձեալ առաջուան կոչտ ու կոպիտ խօսքերը, լեզուի ու մարձնի անմաքութիւնը, անպատկան եւ անվայել նիստ ու կացը: Ինչո՞ւ այս երկուութիւնը: Կը կարծենք թէ մեր ըմբռնած քաղաքավարութիւնը կարելի է շատ դիւրութեամբ ի գործ զնել, ըլլայ հիւրերու ներկայութեան, ըլլայ ընտանեկան շբջանակին մէջ եթէ երկէք ան պարզ, ինքնաբուի ու բնական է, եւ յառաջ կուգայ իրական այլասիրութենէ եւ ուրիշներու իրաւունքը յարգելու զգացումէն:

Ծնողներ շտո լաւ կ'ընեն իրենց զաւակներուն հետ քաղաքավարութեամբ վարուելով: «Բարի լոյս», «Բարի իրիկուն», «Չընորհակալ եմ», «Կթէ կը հաճիս», «ինդրեմ» եւ այլ պատշաճ ասացուածքներ, միացած գործնական ոգիի մը եւ ազնիւ շարժառիթ ներու հետ, մայրերու եւ հայրերու բերնին մէջ սովորական նախագասութիւններ պէտք է ըլլան: Ամեն բան տունին եւ ան ալ կանուխին պէտք է ալիսի, մանուկներ եթէ ուզիդ սկսին կեանքի ճամբան, ուզիդ ալ կ'ընթառանան: Հիմը հասաւուն դնենք եւ չե՞նքը հասաւատուն պիտի ըլլայ: Տունը Դոզ հանդիսանայ գործնական դըպ-րոց մը, որուն անդամները հոն սորվին իրարու հանդէպ անկեղծ:

քաղաքաբար եւ աղնուական վարուելակերպ մը ունենալ, զերծ ձեւ ւականութենէ եւ պաշտօնականութենէ, այն ատեն դիւրին պիտի ըլլայ նոյնը ի գործ դնել ընկերական շրջանակներու մէջ:

Մասնաւորաբար ջանանք մեր մանուկները պատրաստել այնպէս մը որ անոնք երբեմն իրենց անձը, իրենց չահն ու եսը մոռնալով, խորհին ուրիշներու համար ալ, յարգեն այլոց իրաւունքը, աղատութիւնը, անձնաւորութիւնը եւ նուիրուին ուրիշները ուրախացնելու եւ անոնց ազնիւ ու վսիմ գաղափարներ ներշնչելու մեծ դործին:

Մշակե՞նք մեր մանուկներու հոգիին մէջ ազնւութեան, բարութեան եւ իրերասիրութեան զգացումը եւ այն ատեն արդէն իսկ քաղաքափարութեան ճամրդու մէջ գրած կ'ըլլանք զանոնք:

«Կրթէ մանուկը իր ճամրան սկսած ատենը, ու պէսզի երբ մեծայ անկէ չի խոտորի»:

— Մառի եւ Պայծառ, երկու փոքրիկներ, կը խաղան պարաէզը: Պայծառին խաղը կը կայանայ Մառիին մազերը քաշելուն մէջ: Բայց որովհետեւ Մառի իրմէ մեծ է, չի փոխադարձեր ու կ'երթայ մօրը գանգատի: «Ճողցի՛ր, վրայ կը բերէ մայրը, քենէ պղտիկ է, ըրածէն լուր չունի»: Է «Քանի որ ըրածէն լուր չունի՞չո՞ւ իր մազերը չի քաշեր...»:

— o —

Սաղմոս: — Գեւօ Ազրօր բանջարանոցէն փոքրիկն դուրդէն վարունդ կը գողնայ: Մշակը կը հալածէ զինք, այլ ի գուրք. Գուրգէն սատանի պէս կաներեւութանայ: Նոյն իրեկունն իսկ Գեւօ Ազրար ժամին մէջ կը նշարէ Գուրդէնը որ շապիկ հագած «փոխ» կը կարդար. «Խոնարհեցո, Տէր, զունկն քո եւ լուր ինձ, զի աղքատ եւ տնանկ եմ ես...»: Մշակը՝ մեկուսի և «Աղքատ եւ աղնանկ ես ամա՝ ի՞նչ չունշանորդի ես հա...»:

ՏՈՒՆԸ ԴՊՐՈՑԻՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ

Մարդկային ընկերութիւնը, մօտիկ անցեալի տիտուր ու դառն փորձառութիւններէն խրատուած եւ ազգերու ու ժողովուրդներու սիջեւ համերաշխութեան, իրերասիրութեան ու խաղալութեան գետին մը պատրաստելու մտօք, կը զիմէ դէպի համագործակցութիւն: Քաղաքական, տնտեսական, կրօնական, մշակութային ևայլ մարգերու մէջ այսօրուայ կարգախօսը համագործակցութիւնն է: Եթէ ատակաւին այս ուղղութեամբ չօշափելի արդիւնքներ ձեռք բերուած չեն, սակայն թափուած ջանքերն ու տիրող անկեղծ եւ բարեցակամ ոգին արդէն իսկ լուագոյն երաշխիքներն են ապացյի, մեծ կարելիութեանց:

Երբ այս որոշ չափով ծշմարիտ է, հապա ուրեմն կը հարցընենք. որպէս քաղաքակիրթ ժողովուրդ մը, համագործակցութեան գեղեցիկ ոգին ի՞նչ աստիճանով կը ներմուծենք մեր քաղաքական, կրօնական, տնտեսական եւ մանաւանդ մշակութային հաստատութեանց մէջ: Մեր եկեղեցին, դպրոցն ու տունը որպէս ուրոյն ընկերային կազմակերպութիւններ, ի՞նչ զիրք ունին իրարու հանդէպ: Գործակցութիւն, ծրագիր ու տժերու համարրութիւն զոյլութիւն ունի: Որոշ չափով այս՝ բայց ոչ պէտք եղածին չափ, գոնէ դըպրոցին ու տան փոխարարերութիւնները կը հաստատեն այս իրողութիւնը: Անջրագետ մը կայ կարծես այս երկու յոյժ կարեւոր հաստատութեանց միջեւ, տեսակ մը անտարբերութիւն, մանաւանդ ծնողներու կողմէ, որոնք կը խորհին թէ իրենց զաւակները ուսուցիչներուն յանձնելով եւ շաբաթական 5-10 տրախմի գճարելով այլեւ ամէն ի՞նչ լրացած է, եւ թէ իրենք ուեէ պատասխանատուութիւն չունին իրենց զաւակներուն զաստիարակութեան հարցին մէջ: Մեր խօսքը անշուշտ գիտակից եւ կրթական յարկերուն աշխատանքը գնահատագ եւ իրենց աջակցութիւնը բերող ծնողներու համար չէ, սակայն բազմաթիւ են անոնք, որոնք ամէն ի՞նչ զպրոցէն կ'ակնկալեն. կ'ուզեն որ իրենց զաւակները դաստիարակուին, մեծնան, զարգանան եւ իրենք այդ ուղղութեամբ ուեէ պատասխանատուութիւն չ'ստանձնեն: Մխալ է այս մտայնութիւնը եւ փա-

փաքելի է որ մայրեր ու հայրեր փոխեն իրենց հայեցակէտը: Անցած է այլեւս օմիսը քեզի՝ ոսկորը ինծիցի քաղաքականութիւնը ու բով ծնողներ պատասխանա ուռութենէ խուսափելու միջոց մը կը փնտուին:

Տունը դպրոցին մէկ շարունակութիւնն է եւ պէտք է ըլլայ, իսկ ծնողներ ուսուցիչներուն գործակիցը: Եթէ կը փափաքինք որ մեր կրթական հաստատութեանց մէջ թափուած ջանքերը ի դերեւ չելին, պէտք է որ ծնողներ ձեռք երկարեն դպրոցին եւ գործակցին ուսուցիչներու հետ այնքան ատեն որ մանուկները տունը, իրենց աղջեցութեան շրջանակին մէջ կը մնան:

Դնահաստատթեան եւ յարգանքի խօսքեր միայն ունինք մեր կրթական մշակներուն համար, որոնք ի գին նիւթական ու բարոյական գժուարութիւններու եւ աննպաստ պայմաններու հայ մանկաւոյն: Կը ջամբեն լստ բաւականի առողջ ու օգտաշատ մտաւոր եւ բարոյական սնունք: Մեր աշակերտները, բազմաթիւ կարող ուսուութիւններու եւ մանկապարտիզպանուհիներու խնամքին տակ կը սորվին օգտակար գիտելիքներ, տէր կ'ըլլան շատ մը բարերար յատկութիւններու, նկարագրով կը բարձրանան եւ մանաւանդ կը սորվին մայրենի ոսկեղնիկ բարբառը: Մեր հոգիները կը հրճուին ի տես փոքրիկ մանուկներու, որոնք մաքուր, հնչուն, եւ կոկիկ հայերէնով կը ճռուողեն, կ'երդեն ու կը խօսին: Ատակայն ցաւալի է ըսել թէ շատ անգամ այս բոլոր բարի աղջեցութիւնները մասամբ կ'ոչընչանան ու կ'եղծանին տան մէջ կամ փոշոտ փողոցներուն անկիւնները: Աշակերտները դպրոցէ դարձին չեն գտներ այն մաքուր եւ բարոյացուցիչ մթնոլորտը որուն մէջ կարենան իրենց զարգացման և դաստիարակութեան գործը շարունակել: Գաղթակայաններու մէկ մասին թրբախառն եւ աղքատ հայերէնը ծանօթ է բոլորիս: Ասոր վրայ աւելցնենք նաեւ ծնողներէ ոմանց կոշտ ու կոպիտ վարուելակերպը, անվայել ինչ ինչ խօսքերով համեմուած խօսակցութիւնները, եւ պատկերը կատարեալ կ'ըլլայ:

Այս պայմաններուն տակ ի՞նչպէս ակնկալինք որ մեր մանուկները առաւելագոյն չափով օգտաւին դպրոցի բարիքներէն: Լաւ հասկցուինք, ինչ որ ըսել կ'ուզենք հոս այն է թէ ծնողներ ջանակիր ըլլան որպէսզի դպրոցին մեջ շինուածը տուեին մէջ չի խանդուի, ոչ միայն չի քանդուի, ալլ բան մ'ալ աւելնայ տարուած աշխատանքին վրայ: Ինչպէս ըսինք, տունը դպրոցին մէկ մանրանկարը պէտք է հանդիսանայ, եւ ծնողներ մէկ մէկ ուսուցիչներ, իրենց կարողութեան սահմանին մէջ ջանալով որ ինչ որ լաւագոյն է,

բարձր ու գեղեցիկ, մնայ իրենց զաւակներուն հոգիներուն եւ սիրտերուն խորը: Մանուկները դպրոցէ դարձին իրենք զիրենք օտար զգալու չեն տունին մէջ, այլ գտնելու են նոյն շինի ու մաքուր մթնոլորտը, նոյն շնորհալի խօսակցութիւնն ու վաշուելակերպը, նոյն նպատակն ու իտէալը, զորս կը գտնենք դպրոցին մէջ:

Զենք ըսեր թէ շատ մեծ բաներ կարող ենք ընել ներկայ պայմաններուն տակ, բայց գոյնէ ինչ որ ունինք զայն պահելու նախանձախնդիր ըլլանք: Ամէն ինչ ուսուցիչներուն վրայ բեսցնել ճիշտ չէ երբեք. ծնողներ ալ իրենց բաժինը ունին, եւ երբ առ երկու ուժերը իբարու մօտ կուզան, այն ատեն միայն կարելի կ'ըլլայ մանուկներուն բաւարար կրթութիւնն մը տալ: Ուսուցիչներ պէտք է վայելին ծնողներու բարոյական եւ նիւթական անվերապէտք բարոյական դպրոցինը, հետաքրքրուին դպրոցին ընթացիկ գործերով, պահ աջակցութիւնը, հետաքրքրուին դպրոցինը եւ պատկան մարդնողներ պէտք է կապ պահեն տնօրինութեանց եւ պատկան մարդնողներ հետ, որպէսզի կրթական գործը ներդաշնակ կերպով ընմիններու հետ, որպէսզի կրթական գործը ներդաշնակ կերպով լաւ արդիւնքներ մէջտեղ բերուի:

Այսօր քանի^թ ծնողներ, մանիաւորաբար մայրեր, ուսուցիչներու տունները կ'այցելեն, զանոնք կը քաջալերեն եւ եթէ ոչ նիւթի տունները կ'այցելեն, զանոնք կը վարձատիս զանոնք: Քանի^թ ունիւոր թապէս, գէթ բարոյապէս կը վարձատիս զանոնք: Կ'ընեն եւ զիրքի տէր հայեր, բացառիկ նպաստներ եւ նուէրներ կ'ընեն կրթական նպատակներու եւ նոյնիսկ ուսուցիչներու նիւթական բարելաւութեանը համար:

Անշուշտ դպրոցն ալ իր կարգին ունի պարտականութիւններ ինքն իր մէջ եւ հանդէպ ծնողներու, որոնք արդէն առանձին նիւթինքն իր մէջ կազմեն: Հոս սա չափը միայն ըսենք թէ ուսուցիչներն ալ մը կազմակելու են ծնողաց հետ, տեղեկութիւններ հաւաքելու են կապ պահելու են ծնողաց առօրեայ կանաքին նկատմամբ, այս կերպով ջանապահարան առօրեայ կազմակելու գաղափարն է բազալերել լով գործակցական ոգի մը ստեղծել, լուսաբանել եւ քաջալերել ծնողները, իրենց զաւակները դաստիարակելու հիգերուն մէջ: Վերծնողները, իրենց զաւակները դաստիարակելու հիգերուն մէջ: Վերծնողները, իրենց զաւակները ալ բոլորովին մեղագելու չենք, քանի որ շատ ջապէս ծնողներն ալ բոլորովին մեղագելու են անոնք: տիփտութիւնը մեծ բաներու անտեղեակ են անոնք: տիփտութիւնը մեծ զագրելի չէ երբէք, Ազգային մարմիններու, ուսուցչական եւ այլ զագրելի չէ երբէք, Ազգային մարմիններու պարտականութիւնն կ'իյնայ սարքել մշակութային միութիւններու պարտականութիւնն է այլ կամ կարանա մայրերու յատուկ հաւաքութեան, զասընթացքներ, կամ կարանա մայրերու յատուկ հաւաքութեան, տրութիւններ առօրեայ իրենց զաւակներուն լաւագոյն կրթութիւնն իրենց ըլլան ծնողներուն իրենց զաւակներուն լաւագոյն կրթութիւնն անոնք, առ որ անկ է:

Դարձեալ կը կրկնենք. որպէսզի մեր հարիւրաւոր մանուկ-ները ստանան իսկական հայեցի գաստիարակութիւն մը, ըլլան օգտակար եւ զործնական անհատներ եւ վատնուած նիւթական ու բարոյական բոլոր զողութիւնները տան իրենց բարերար արդիւնքը հարկ է որ ծնողները իրենց ձեռքերը երկարեն ուսուցիչներուն եւ միասնաբար կերտեն մեր նոր սերունդին կեանքն ու նկարագիրը, քանի որ անոնց պիտի վիճակուի մեր ժողովուրդին վաղուայ առաջնորդները ըլլալու դժուարին եւ փափուկ զործ:

ՅԱՍՆԱՐԱՆԵԱՅ ԸՆԱՆԵՍԻՆ ԴԱՍԻԱՐԱԿՈՒԹԵԱՅ ԻՆՉ Կ'ԸՍԷ ՓՈՔՐԻԿ ՄԱՆՈՒԿԸ

— Միրելի՛ մայրիկ,

1) Զեւառուելու եւ անելու լրաց եղող տկար եսկ մըն եւ յու մեկ լիսազ վարուելակերպ կրնայ ին նկարագիրս արաւառուել. նրկասի առ զայս, եւ լուս այն դասխարակ ինձի:

2) Յանդիմանելու կամ պատմելու ատեն յիշի թէ դուն այ ժամանակին ինծի պէս փաքրիկ մանուկ մ'ըն էիր...: Եական խնդիրները նկասի առ, ասկայն չշնին բաներու համար զիս մի՛ նեղացներ. եւ դուն այ մի՛ նեղուիր: Սպասուրիմն մի կայխանելու:

3) Ինձ շաւագոյն կերպով կառավարելու համար առօրեայ անձնական խնդիրներու, փախաֆերու, հակումներու, եւ ասրած մանկական աշխարհին հետ լաւ ծանօթացիր: Զարուրիմն մը կամ ուրիշ յանցանել մը զործած պարագայիս, ամեն բանե առաջ պատճառները հասկեցիր:

4) Ինձի համար պատեհուրիմն եւ լաւ միջավայր մը տուր, որպեսզի յու հակուրդութեան տակ կարենան ինքնազնուրեամբ անձի ու զարգանայ: Նորաքողոք ծաղիկ մ'եւ, պարար հողի լոյսի ու ըերեւուրեան կը կրօսիմ...:

5) Երեք կը համիս, ամէն կարելի միջոց փորձելէ վերջ միայն ծեծի, յանդիմանուրեան եւ ուրիշ պատմեներու դիմէ: Պատմելու պարագայիդ հասկցուր ինծի թէ ինչո՞ւ կը պատժուիմ: Տուած պատիդդ զիս ուղղութեան բերելու. համար միայն բոյ ըլլայ...:

6) Զարիքը դարձնելու աւելի շանաւ անոր առաջքը առնել: Մանուկ եւ տկար, ուսի կրնաւ փորձուրեան մեջ իյնաշ, արգիլուած բաներու դաշիլ, կամ լիսազ զործեր ընել:

7) Կը խնդիրն որ նախ դուն ինքող գործադրեան այն բոլոր օգտակար կանոնները որոնել ին կեսնեիս մեջ տևելու կը փախացիս: Առաջին օրինակը դուն տուր...:

8) Ին նկարագրիս հասցուած ուն վնաս, գիզիական, բարոյական կամ հոգեւոր, վնաս մըն է նաւու ամրող ընտանիքն եւ ազգին համար: Վաղուան լրաց խորհի...:

9) Լաւ ըլլայ որ ինձի հետ միսսին նախանձականիցիր ըլլաս նաւու ին դրացի ընկերներու առողջ դասխարակուրեան: Անոնց նկարագիրը կ'ազդէ նաւու ին նկարագրիս վրայ: Անոնց շաւուրիւնը մեր այ տաւուրիւնըն է...:

10) Ամեն բանե առաջ սիրէ՛ զիս, մայրիկ շանա՛ ամեն ինչ սիրով եւ համերաշնութեամբ կ'արգագրի: Միրոյ լեզուին աւելի լաւ կը հասկնամ, ասկայն տիքթաթորական ձեւերէ չատ չեմ ախորժիր: Ռւրեմն, սիթքարու մը ըլլակ աւելի, ինձի որտի ընկեր մը, հոգիի բարեկամ մը եղիր: Մէրը ամեն ինչ կը դիրացնի. . .

— Շնորհակալ եմ:

ՎԵՐԶԱԲԱՆԻ ՏԵՂ

Գրքոյկիս հրատարակութիւնը, որը մեր կողմէ զոհողութիւն մ'ըն է ինքնին, առաւելապէս նպատակ ունի հայ ծնողներուն եւ անոնց միջօցաւ հայ մանուկներուն փոքրիկ ծառայութիւն մը մատուցանել: Փափաքելի է որ մանուկները սիրող եւ ընտանեկան դաստիարակութեան կարեւորութիւնը գնահատող գիտակից ծնողներ, չափահասներ, եւ մասնաւորաբար ուսուցչուհիներ, ուսուցիչներ եւ դպրոցական ժարմիներ զօրավիդ կանգնին այս ձեռնարկին, ջանալով գրքոյկը տարածել գաղթակայաններու մէջ եւ եթէ կարելի է, նոյն իսկ զայն մեցնել իւրաքանչիւր հայ տունի ներա: Այս կերպով անուղղակիորէն օգնած պիտի ըլլան դպրոցներու զործին եւ միանգամայն պիտի քաջալերեն մեզ որպէսզի յառաջիկային նոր եւ աւելի ընդարձակ գործերով հրապարակ գանք եւ մեր համեստ մասնակցութիւնը բերենք հայ մանուկներու դաստիարակութեան գործին:

Գրքոյկիս մէջ երեւցած մանկական զուարձալիքները մեծասամբ քաղած ենք թէոդիկի «Ամէնուն Տարեցոյցը»ներէն եւ «Հայաստանի Կոչնակ»ի զանազան թիւերէն: Այս առթիւ առաջնոյն ողբացեալ հեղինակին մեր յարգանքը եւ վերջնոյն խմբագրական կազմին մեր չնորհակալութիւնները կը յայտնենք:

Ենորհակալութիւնն նաև բոլոր անոնց, որոնք մեր յօդուածներուն առաջին հրատարակութեան առթիւ քաջալերանքի եւ չնորհաւորական արտայայտութիւններ ունեցան:

Շ. Ք.



481
81
D

1997-59

ԳԻՆ 10 ՏՐԱԽՄԻ

Սուրիա 2 Ֆրանք Գրանսական
Աւրիզ երկիրներ 3 Ֆրանք »

Առանձու համար դիմել հեղինակին հետեւալ հասցեով

SHAHNAZAR KEUTAHIAN

I.62, Dourghouti, Fix.

Athènes

1536 - 4th Ave. (Grèce)
Los Angeles, Calif. 90019
U.S.A.